

Ս Ի Ո Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՍԵՂԱՅԻՆ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹՅԱՆ

ԲՈՂԱՆԳԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Խմբագրական. Առաջնորդականության Հայաստանայց Եկեղեցւոյ.— 2. Կրօնական. Կեանքին քուն արժեք. Բ. Ե.— 3. Պատմական. Երուսաղեմի Հայոց Ռշտունեաց վանքն ու անոր Ուրկանցը. Մ. Ե. Ա.— 4. Բանաստեղծական. Մովսէս Նեղոսի վրայ. Վ. Հիւլօ. Թրզմ. Բ. Ե. Գ.— 5. Քերթնած մը ժերար զը Ներվալի. Թրզմ. Մ. Նուպարեան.— 6. Ժողովրդագիտութիւն. Մ. Մալեան.— 7. Նկատողութիւն մը Մականայեցւոց Գ. Գիսիին սխալ մեկ քարգնտնութեան մասին. Ե. Ե. Գ.— 8. Այբերակն ու Մովր. Վ. Հիւլօ. 9. Մանդակունիի շատերուն մեկ նոր Ձեռագիրը. Ե. Ե. Գ.— 10. Մատենախօսական. Անցած օրեր. Գրեց՝ Վ. Մալեան. Բ. Ե.— Գիւղաշխարհ. Գրեց՝ Վանան Համբարձումեան. Բ. Ե.— 11. Կիլիկիոյ Կարողիկոսները. Յովնաննիս Բ. Թլկուրանցի. Բ. Ե.— 12. Նշխարք Նախնեաց Մատենագրութեան. Ֆ. Յ. Մ.— 13. Ս. Յակոբի Ներսէն. 14. Թեոդիկ:

The S I O N, an Armenian Monthly of Religion
Printed in JERUSALEM - PALESTINE

Ս. Մ. ԾՈՑԻԿԵԱՆԻ ՅՈՐԵԼԵԱՆԸ

1928, Տիբրոյթ

Յարգելի Հայրենակից.

Ինչպէս որ ասկէ առաջ ծանուցած էինք, ներկայ տարւոյս մէջ, ի Տիբրոյթ, պիտի տօնուի ծանօթ գրագէտ Ս. Մ. Ծոցիկեանի գրական գործունէութեան 35ամեայ յորելեանը:

Ս. Մ. Ծոցիկեան, երկար տարիներու ընթացքին, աշխատակցած է Պոլսոյ «Արևիկ»-ին, Թիֆլիսի «Արմազան»-ին, «Տարազ»-ին, «Մշակչին», Փրայիտէնսի «Երիտասարդ Հայաստան»-ին, Ֆրէզնօյի «Ասպարէզ»-ին, Վերոյ Կեանք»-ին, և այլն: Գրած է բազմաթիւ յօդուածներ այլ և այլ Հայ թերթերու, պարբերականներու և գրական հաւաքածոյ գրքերու մէջ: Խմբագրած է «Ղուարբեր», «Կոչնակ», «Ծիածան», «Մեծն Տիբրոյթ» և «Մասիս» թերթերը: Լեզինակցած է հետեւեալ գրական, միջպական և պատմաբանական գործերը. «Վեհ Հայրիկը Բագու», «Տարածուած ախար», «Այց մը Անի քաղաքին», «Արթնութիւն», «Հայկականք», «Գէպի փրկութիւն», «Հայոց Հայրիկ», «Հայածուածներ», «Արարատ» և «Կովկաս»:

Ս. Մ. Ծոցիկեան անխնայ գրական գործի մը, հաւատարմօրէն ու անվատօրէն շարունակ քալած է իր այդ զաղափարական գործունէութեան դժնեկալից նամբուն մէջ:

Ս. Մ. Ծոցիկեանի գրական գործունէութեան 25ամեայ յորելեանը տօնուեցաւ Ֆրէզնօյի մէջ, ասկէ 10 տարի առաջ: Բոլոր Հայ կազմակերպութիւններ մասնակցեցան այդ յորելեանական տօնակատարութեան: Հայ մամուլը, խմբագրականներով ու յօդուածներով, գրուածոց Ամերիկահայ առաջի յորելեանն ու անոր գրական գործունէութիւնը: Այդ յորելեանին բարոյական յաղթանակը մեծ եղաւ:

Ան այս տուեալներն ի նկատի ունենալով, մենք չչմարիտ պարտականութիւն համարեցանք պատշաճ մայելչութեամբ մը գնահատել ու պատուել Հայ մշակոյթի նուիրեալ այս մշակին, գրագէտ Ս. Մ. Ծոցիկեանի 35 տարիներէ ի վեր յարատեօրէն կատարած աշխատանքը:

Վստահ ենք, յարգելի հայրենակից, թէ զուեւ ևս, որպէս գուրգուրացող մը մեր ազգային զրին ու գրականութեան վրայ, պիտի փութաս արժանապէս քաջալերել զրլի վաստակաւոր յորելեարը:

Քաջալերական նամակներն ու նուէրները ուղղելու է Գանձապահի հասցէին:

Ս. Մ. Ծոցիկեանի 35ամեայ յորելեանի Գործադիր Յանձնախումբ՝

- Նախագահ՝ Վ. Ծ. ՎՐԳ. ՆԱԶԱՐԻԹԵԱՆ, Փոխ Նախ. Վեհ. Ե. Խ. ՌԵՏՈՒՆԻ
- Ատենապետ՝ ԱԻԵՏԻՍ ՍԷԼԵԱՆ, Ատենագոյիր՝ ՍՏԵՓԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ
- Գանձապահ՝ ՌԻՒԼԻՄ ՄԱՆԻՍՍՅԱՆ, և անդամք՝ ԱՐՏԱՇԷՍ ՎԱՆԱՐԵԱՆ
- ԼԵՒԻՆ ՊԵՆԿԷՍԻՐԵԱՆ, ՕՆԵՒԿ ԹԱՊԻՊԵԱՆ, ՄԿՐՏԻԶ ԱՐԱՊԵԱՆ

Գանձապահի հասցէն է՝
Mr. Wm. Manisjian
7727 Linwood Ave.
DETROIT, MICH.
U. S. A.



ՄԻՈՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ



Բ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1928 — ՅՈՒԼԻՍ

ԹԻՒ — 7

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՌԱՔԵԼԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

(Հ. Վ. Հաղուհիի երկրորդ յօդուածին առթիւ)

ԱՌԱՅԻՆՈՒԹԻՒՆ Է ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ՀՈՌՄԻ ՄԷՋ ԵԿԵՂԵՑԻ ՀԻՄՆԵԼԸ

Հոռի եկեղեցւոյն աւանդութիւնը դարերու ընթացքին ա՛յնքան շեշտուած է ա՛յնպիսի ամբողջուն մը ստացած է ինքն իր մէջ որ մեր մտքէն ամենին չէ անցած և չ'անցնիր քննադատութեան անունով խախտել զայն :

Բայց պատմութիւնը և պատմութեան քննադատութիւնը ամենեւին թո՛ղ չեն տար որ Պետրոս Առաքեալ եղած ըլլայ Հոռի եկեղեցւոյն հիմնադիրը :

Պատմութեան տուիքները և Հոռոմայեցոց ուղղուած թուղթը միայն բաւական են մեզ պնդելու համար թէ Հոռի եկեղեցւոյն առաջին առաքեալն է (և ո՛չ թէ հիմնադիրը) Սուրբն Պողոս և ո՛չ թէ Սուրբն Պետրոս, որ Պողոսէն ետքը դնաց Հոռոմ, ուր նոյն իսկ Պողոսէն յառաջ առտնին եկեղեցի մը կազմուած էր, թէ և Հիթանոսներու Առաքեալը ինքզինքն Հոռի եկեղեցւոյն հիմնադիր յայտարարելու յաւակնութիւնը չունեցաւ ամենեւին հակառակ սա՛ իրողութեան որ երկու տարի մնաց հոն և աշխատեցաւ քրիստոնէութիւնը ծաւալելու Յաիտենական Գաղաքին մէջ (*):

Այս մասին ի՛նչ որ ըսինք մեր նախորդ պատասխանին մէջ, չենք ուզեր կրկնել և չենք ալ փափաքիր շարունակել այս գրավէճը Հ. Վ. Հաղուհիի կամ սեէ մէկու հետ որ նոյն մտայնութեան մարդ է. վասն զի զուր ջանք և անօգուտ վաստակ է Հոռոմէական եկեղեցւոյ անկեղծօրէն յարած և անոր ջերմաւանդութեամբը տողորուած հայ հոգևորականի մը հետ խօսիլ և փոխել անոր հայեացքը, նոյն իսկ այսպիսի պատմագիտական նիւթերու քննութեան մէջ :

(*) Կիւրեղ Եռուսաղեմացի Պողոսի կ'ընծայէ Հոռոմի թիսոնէացուք. — «Եւ դարձուցանէ (Առաքեալն Պողոս) զբազաւոր բազմացն զՀոռոմ մինչև ի կողման Սպանիացոց բարօգրեալք յօժարութեամբն ձգակով» (Յուչ. Էճճժ. էջ 385. Հմեհ. էջ 390):



Որովհետև բոլոր այն նիւթերու և խնդիրներու մասին, որոնք Հոռով եկեղեցւոյն և Պապին գերիշխանութեան հետ անմիջական կապ ունին, ինչ որ ըսած և վճռած են պապական աստուածաբաններ, անոնցմէ դուրս և անոնցմէ տարբեր կարծիք և միտք յայտնելու իրաւունք չունին անոնք: Մենք շատ լաւ գիտենք ասիկա, և եթէ գրիչը ձեռք առինք Հ. Վ. Հացունիի Հայաստանեայց Եկեղեցւոյ աւանդութեան և պատմութեան դէմ արձակած վճիռները հերքելու համար, մեր միակ նպատակն էր նոյն ինքն մէր եկեղեցւոյ հասկըցող զաւակներուն աչքին առջև պարզել Հացունիի յուզած խնդիրներուն կնճիռներն ու անպատեհութիւնները, և այս առթիւ զաղտիար մը տալ անոնց Հայց. Եկեղեցւոյ ծագման պատմութեան վրայ:

ՍԻՈՆԻ ընթերցողներէն կը խնդրենք որ այս տեսակէտէն նային յուզուած խնդիրներուն վրայ, և նային խորո՛ւնկ ուշադրութեամբ, և շտարտին թեթեւ դատողութենէն անոնց՝ որ ըսել ուղեցին «թէ ասանկ խնդիրներով զբաղելու ատե՛նն է հիմայ»:

Պատմութեան ուսումը շատ կարեւոր տեղ մը կը բռնէ մարդկային ծանօթութիւններու և հմտութիւններու շարքին: Եւ մեր մէջ անոնք որ պէտք եղածին պէս չեն գիտեր իրենց ազգային և եկեղեցական պատմութեան գոնէ գլխաւոր դրուագները, շատ սխալներ կ'ընեն: Եւ այս սխալներ, դժբախտաբար, ամէն օր կը գործուին, երբ կը գրեն ու կը խօսին, զօր օրինակ, Հայց. Եկեղեցւոյ բարեկարգութեան և ասոր վերաբերեալ խնդիրներու վրայ, առանց նոյն իսկ վերապահումներ ընելու իրենց գիտցածներուն ասուգոյթեան և իրենց կարծիքներուն արտայայտութեան մէջ, և ոմանք նոյն իսկ չեն գիտեր թէ բարեկարգութեան անունով իրենց շօշափած խնդիրները շատ աւելի ձեռնհասութեամբ արդէն քննուած և առաջարկուած են սա անցեալ 15-20 տարիներու ընթացքին, և այնպէս կը կարծեն և կ'ուզեն կարծել տալ թէ իրենք են որ առաջին անգամ կը մտածեն այդ մասին:

Խնդիրը նոյն է Հայաստանի Եկեղեցւոյն վաղեմի ժամանակներու տեսակէտէն ալ, Հ. Վ. Հացունիի կողմէն յուզուած խնդիրները նոր չեն. անոնք այլևայլ ձևերու տակ շատ անգամ յուզուած են, և ամէն ժամանակի մարդիկ, իրենց ծանօթութեան և հմտութեան լոյսերով, պատասխանած են ատոնց: Եւ Սիոն աշխատեցաւ, բոլորովին վեր ու բարձր մնալով անձնականութիւններէ, քրննել բուն խնդիրները քննական պատմութեան տուիքներու համաձայն, և ըսաւ իր ըսելիքը Հ. Վ. Հացունիի քննադատութեան անունով ըրած քանդումներուն դէմ, և այս յօդուածով ալ կը վերջացնէ իր ըսելիքը, խօսքը տալով Հայր Տիւչչինին, որ մեր ժամանակներուն մէջ լատին կղերականութեան ամէնէն հրձուտ, ամէնէն անօրին և հետեւաբար ամէնէն ազատամիտ դէմքն եղաւ, և իր գրած Եկեղեցական Պատմութիւնով ալ արդարացուց իր համբաւը:

ՍԻՈՆԻ իր այս վերջին յօդուածով պիտի սպաւորեցանէր թէ աւանդութիւնն է Պետրոս Առաքեալին Հոռով եկեղեցւոյն հիմնադիր ըլլալը և ո՛չ թէ պատմութիւն՝ հակառակ Հ. Վ. Հացունիի համոզումներուն:

Հ. Տիւչչին, իր բոլոր էութեամբ Հռոմէական Եկեղեցւոյն նուիրուած եկե-

դեցական մը, զոր Լեւոն ժԳ. Պապ եպիսկոպոսական աստիճանին ալ բարձրացուց, յուսախար ընելով թուեղ պահպանողականները, սրոնք անկարելի կը համարէին այսպիսի ազատախոհ եկեղեցականի մը եպիսկոպոսացումը, ահա թէ ինչ կ'ըսէ այս պատմագէտ եկեղեցականը իր մայրենի եկեղեցոյն ծագման մասին.

— Par quelles mains la divine semence fut-elle jetée dans cette terre (c'est-à-dire dans Rome) où elle devait fructifier d'une manière si prodigieuse ? Nous l'ignorons toujours. Des calculs trop peu fondés pour entraîner le suffrage de l'histoire transportent à Rome l'apôtre Pierre dès les premiers temps de Claude (42), ou même sous Caligula (39)

Laissons donc le mystère planer sur cette première origine et bornons-nous à constater que l'Eglise romaine, au temps où saint Paul lui écrivit (58), était, non seulement sortie de la crise à laquelle sa naissance avait donné lieu, mais constituée, nombreuse, connue, célèbre même par sa foi et ses œuvres (I. Duchesne, Histoire Ancienne de l'Eglise, T. I. p. 55-56):

— « Թէ աստուածային սերմը որո՞նց ձեռքով ցանկացաւ այս հողին մէջ (այսինքն՝ Հռոմ), ուր այնքան հրաշալի կերպով պիտի արդիւնաւորուէր ան—ասկա ամենեւին պիտի չգիտնանք: Ինչ ինչ հաշիւներով, որոնք այնքան վստահելի չեն պատմութեան հաւանութիւնը ձեռք բերելու համար, Պետրոս Առաքելաւ Հռոմ կը տարուի Կղոզիոսի կայսրութեան սկիզբը (43), կամ նոյն իսկ Կալիգուլայի ատեն (39): »

Ուրեմն թողունք որ խորհրդաւոր գաղտնիքը ստաննի անոր բուն սկզբնաւորութեան վրայ, եւ մենք բնականաբար հաստատելով թէ հռոմէական եկեղեցին, այն ատեն որ Սուրբ Պօղոս կը գրէր անոր (58), ո՛չ միայն զուրս կ'ըսէր իր ծնունդին օտար տուող աստիճայի մէջէն, այլ նաեւ կ'ազմակերպուած էր, բազմաթիւ անդամներ ունէր եւ ծանօթ էր եւ նոյն իսկ նշանաւոր՝ իր հաւատով եւ գործերով: »

Հռոմէական եկեղեցիի ծագման մասին բուն հռոմէական հեղինակի մը այս խօսքերը մեծ նշանակութիւն ունին պատմութեան մէջ. խօսքեր սրոնք կը հաստատեն ինչ որ արդէն մենք ըսինք եւ գիտել տուինք. խօսքեր, որոնցմով կը վերջացընենք մեր խօսքն ալ, թող տալով որ Հ. Վ. Հացունի այսուհետեւ Պետրոս Առաքելալին Հռոմի եկեղեցւոյն հիմնադիր ըլլալուն «պատմութիւն»ը հակըցընէ Հայր Տիւղէնի

* * *

Գանի մը խօսք ալ Հ. Վ. Հացունիի վերջարանին վրայ:

Սի՛մոն իր առաջին պատասխանը կ'ըրած էր «Թագաւոր երկնաւոր, զեկեղեցի քո անուամբ պահեա, եւ զերկրպագուս անուանող բոլմ պահեա ի խաղաղութեան» մտղթանքով:

Հ. Վ. Հացունի այս ալ կ'ուզէ քաջբռնել, հնչեցնելով պապական հինցած յանկերզը եւ ըսել ուզելով՝ թէ Յիսուս իր եկեղեցին միայն «Պետրոսի վրայ» հիմնած է, թէ միւս եկեղեցիներ քանի որ Պետրոսի վրայ չեն հիմնուած, խախուտ են, — հետեւաբար ամէն մարդ գիտէ այդ հետեւաբարը, ինչո՞ւ զբաղինք, կ'ուզէ ըսել, Հայաստանի առաքելական քարոզութեան խնդրով. որովհետեւ եթէ նոյն իսկ պատմական ստուգութիւն մը եղած ըլլայ թրիստոնէութեան առաջին քարոզութիւնը առաքելի մը ձեռքով Հայաստանի մէջ, քանի որ Հայաստանի եկեղեցին չ'ընդունիր Պետրոս Առաքելալին վրայ հիմնուած եկեղեցւոյն զլիսաւորութիւնը, այդ եկեղեցին անշարժ եւ հաստատուն չի կրնար ըլլալ: Եւ կամ ցո՛րզով Հայց. եկեղեցին անշատ կը մնայ Հռոմի եկեղեցիէն,

աւելորդ պիտի ըլլայ («անշարժ պահեալ») մազթանքը: Հայց. եկեղեցին, ըսել կ'ուզէ, ժամանակին հռոմէական (կամ իր բառով «տիեզերական») եկեղեցւոյ մասն էր կամ անոր մէջն էր, յետոյ զատուեցաւ անկէ, կամ ելաւ անոր մէջէն: Ես այս «եւթ»ին պատմութիւնն ալ քրտած եմ, կ'ըսէ, Բազմավկայի մէջ «և ցոյց տուած անոր երեսէն մեր ազգին կրած մեծամեծ վրասները, որ նոյն ինքն Սիոնի ըսել առին՝ թէ «Հայց. եկեղեցւոյ այս ժխտական գիրքը շատ սուղի նստաւ իր վրայ» (1927 Մայիս, 431):

Ասոնք ձրի հաւատաւորներ են սակայն Հայաստանեայց եկեղեցւոյ պատմութեան մասին, և սխալ մեկնութիւններ են նաև Սիոնի ըսածներուն շուրջ: Հայց. եկեղեցին ամենեւին չէ՛ դադարած և չի՛ դադարի Բիսուս-Քրիստոսի Մի, Ընդհանրական, Առաքելական սուրբ եկեղեցւոյն մասն կամ մէկ անդամն ըլլալէ և կը մնայ Բիսուս-Քրիստոսի Տիեզերական եկեղեցւոյն մէջ:

Այն բոլոր եկեղեցիներ, որ կ'ընդունին տիեզերական առաջին երկու ժողովները և կը գաւանին անոնցմէ խմբազրուած ու հաստատուած Հաւասարէք, նոյն ինքն Հաւասարի մէջ ստորագրուած մի, ընդհանրական եւ առաքելական սուրբ եկեղեցիին մէջ են: Եւ քանի որ Հռոմի եկեղեցին չ'ուզեր ճանչնալ միութեան, ընդհանրականութեան եւ առաքելականութեան այս պատմական սահմանը, և միայն ինքզինքն մի, ընդհանրական եւ առաջին կը կարծէ, ատով իսկ կ'անջատէ և կը մեկուսացնէ ինքզինքն այդ մի եւ ընդհանրական եկեղեցիէն: Վասնզի եկեղեցի մը որչափ ալ մեծ եւ զօրաւոր ըլլայ, առանձինն չի կրնար ներկայացընել Նիկիական հաւասարի մէջ ստորագրուած եկեղեցին:

Եւ անշուշտ շատ ցաւալի է որ հռոմէական եկեղեցւոյն յարած մեր հայ եղբայրներ, մանաւանդ անոնց առաջնորդող Հ. Վ. Հացունիի նման պատմութեան գիտութեամբ և քննադատութեամբ ճոխացողներ, պատմական այս սահմանադրութիւն վրայ արձանացող իրողութիւնները չեն ուզեր տեսնել, այլ կը շարժարեն պատմութեան փաստերը, և այնպէս ըսել կ'ուզեն թէ, զոր օրինակ, նոյն իսկ Լուսաւորչէն սկսեալ մինչև Ներսէս Ծնորհալի, և այլն, Հայց. եկեղեցւոյ բոլոր նշանաւոր հայրապետները ուղղափառ «կաթոլիկ» եղած ըլլան: Այսպէս ըմբռնած են իրենք և աշխատած են այսպէս ալ ներկայայնել Հայց. եկեղեցին՝ պատկառելի Չամչեանէն սկսեալ մինչև Հ. Վ. Հացունի, հայ-կաթոլիկ հեղինակներ. բայց զարմանալի իրականութիւնը սա՛ է որ թթէ Լուսաւորչէն մինչև Ծնորհալի, Հայաստանեայց եկեղեցւոյ բոլոր նշանաւոր հայրերն ու հայրապետները «կաթոլիկ» եղած ըլլային, ինչպէս Հայ Ազգին մեծամասնութիւնը իր եկեղեցիով Հայ մնացած է: Մեր պատմութեան այդքան գէշ շարժարուած փաստերը սակայն կ'ապացուցանեն թէ Հայց. եկեղեցին հաւատարիմ մնացած է տիեզերական առաջին երեք ժողովներուն, և ոգւով չափ հակառակած է նախ Թիւզանդիոնի և ապա Հռոմի եկեղեցիներուն ընկուզիչ քաղաքականութեանց, որչափ ալ շատ սուղի նստած ըլլայ իր վրայ իր այս ժխտական գիրքը:

Մենք այս իմաստով ըսած ենք Հ. Վ. Հացունիէն շեշտուած այդ խօսքերը, և կ'ըսենք այսօր ալ:

Եւ առանց մխրճելու Հռոմի եկեղեցւոյն ծագման, տիեզերականութեան,

անսխալականութեան, և այլն խնդիրներու քննութեան մէջ, զիտել կուտանք թէ «Պետրոսի վրայ» հիմնուած եկեղեցին՝ պատմութեան մէջ շատ աւելիներ կորսնցուց ուրիշ եկեղեցիներն ու ժողովուրդները սիրաշահելու, և չճանչցաւ իր վարչական սխալներն ու տկարութիւնները՝ իր անհանդուրժելի յաւակնութիւններով, իր անհասկնալի այլամերժութիւններով, և նոյն խակ շտանկու զարնելով իր ներքին վլուզումները, իրբե հեանւանք՝ պատմական բարեշրջումները արհամարհելուն նոյն խակ իր ծոցին մէջ։ Հռոմի եկեղեցւոյն մէջ Երիստոնէութիւնը կաղապարուած է պապականութեան վրայ, Այս կաղապարին, և եթէ ուզէք, այս գաղափարին հետ չեն հաշտուած միւս եկեղեցիներ և պիտի չկրնան հաշտուիլ սեւէ առեւն, և այս պատճառով Հռոմի եկեղեցին ինքն անջատ պիտի մնայ միւս բոլոր եկեղեցիներու եզրայրական միութենէն և համագործակցութենէն։

Ոչ որ կ'ուրանայ Հռոմի եկեղեցւոյն մեծութիւնը, առաջնակարգ գիրքը, ծառայութիւնները Աւետարանի քարոզութեան և տարածման մէջ, և ասիկա ո՛չ միայն այն երանելի ժամանակներուն երբ Հռոմի եկեղեցւոյն քահանայապետները ամէն ինչ էին և կ'իշխէին աշխարհական պետութեանց վրայ, այլ նոյն խակ 1871էն ի վեր, մինչև այսօր։ Բայց Հռոմի եկեղեցին իր հին ըմբռնումներով կ'սպրի այսօր ալ, և կ'արհամարհէ ինչ որ իրմէ չի բխիր, ինչ որ իր կամքով չ'ըլլար քրիստոնէական աշխարհի մէջ, և բոլոր ուրիշ եկեղեցիները կը նկատէ իրբե բաժանեալ, իրբե ոչ-ուղղափառ, և այլն և այլն, և այսպիսի անհանգուրժելի այլամերժութեամբ փռուած եկեղեցի մը գեռ կ'սպասէ որ միւս եկեղեցիներ միանան իրեն։

Ասիկա անկարելի եղած է, և պիտի ըլլայ յաւիտենական անկարելիութիւն մը՝ եկեղեցեաց պատմական և իրական կեանքին մէջ, և հետեւաբար շատ աւելորդ յագնութիւն մըն է Հ. Վ. Հայտնիի համոզումով ու հաւատքով քննադատներու համար ուղղակի կամ անուղղակի կոչեր ուղղել իրենց ազգակիցներուն և մասնանի ընել Վատիկանը իրբե միակ փարախը փրկութեան։

«Պետրոսի վրայ» հիմնուած եկեղեցին, գժբախտաբար, կորսնցուցած է քրիստոնէական եկեղեցիներու առաջնորդելու իր հմայքն ու իրաւունքը, անոր համար որ ուրացած է ուրիշ եկեղեցիներուն իրաւունքը, անոր համար որ ուզած է ծանրութեան կեդրոն ըլլալ միւս մինակը, անոր համար որ ո՛չ միայն կրօնական ըմբռնումները հաւատացեալներուն, այլ նաև խորհելու ազատութիւնը ուղեղներուն՝ Վատիկանի հակակշիռն տակ դրած է։

Եւ Հայ ժողովուրդի նկարագրին տեսակէտէն միայն նայելով խնդրին վրայ, պիտի բնեք թէ այս ժողովուրդը շատ բան վրայ տուած է իր գոյութեան ընթացքին, բայց չէ ուզած վրայ տալ իր ուղեղը, իր ամբողջութեան մէջ, և ճիշդ այս պատճառով ալ ան հաւատարիմ մնացած է իր Մայրենի եկեղեցւոյն, որ իր կարգին հաւատարիմ անգամը մնացած է և կը մնայ տիեզերական առաջին երեք ժողովներու հաւատքով, Յիսուս-Քրիստոսի մի, ընդհանրական, առաքելական և Սուրբ Եկեղեցւոյն։

ՎԵՐՋ

ԿՐՈՆԱԿԱՆ (ԴԱՍԵՐ ԱԻԵՏԱՐԱՆԷՆ)

ԿԵԱՆՔԻՆ ԲՈՒՆ ԱՐԺԷՔԸ

— Եւ եկի զի զկեանս ունիցին եւ առաւել եւս ունիցին. (Յովն. Ժ. 10):

Կեանքին արժէքը կախուած է մարդոց հասկացողութենէն: Ասոր համար է որ ս'ըջափ տարբեր հասկացողութիւն կայ, այնչափ ալ տարբեր արժէք կ'արտայայտէ կեանքը: Յարարերակա՛ն է կեանքին այս արժէքը, հետեւաբար չի կրնար արտայայտել կեանքին բուն արժէքը:

Եթէ միայն բնախօսական տեսակէտէ նայինք կեանքին վրայ, պարզ աչքով՝ անոր սկիզբը ծընունդ է և վերջը՝ մահ: Այս երկու ծայրերուն միջոցը գրաւող տարիներուն ընթացքին կեանքը կ'արտայայտուի: Այս տարիներ ս'ըջափ շատ կամ երկար ըլլան, վերջապէս համրանքի տակ են, չափ և սահման մը ունին: Արդ՝ ի՞նչ է այս չափուած և համրուած տարիներուն արժէքը: Ըսենք անգամ մըն ալ թէ ասիկա կախուած է մարդոց հասկացողութենէն, որ միշտ շտապ չէ. որովհետեւ մարդիկ շատ սխալ զազափարներ ունին իրենց գոյութեան մասին և նոյն իսկ չեն գիտեր ամէնէն կարեւոր բաները:

Ինչի, աճի, հասունեակ, պակի տէր ըլլալ, մեռիլ. — անո՛ր գիտաւոր կէտերը չափուած եւ համրուած տարիներու և անոնց արժէքը:

Քիչ մը աւելի բարձրէն նայելով խնդրին, բնախօսական այդ կէտերուն վրայ աւելցնենք նաև մտքի զարգացում, ընկերութեան մէջ նըշանակելի դիրք, զիրարկեանց ըլլալու հարուստ և ազգանով միջոցներ. — անո՛ր կեանքի արժէքին հասկացողութեան ուրիշ տեսակէտ մը:

Շատցուցի՛ք տեսակէտները, մանր քննութեան ենթարկեցէք կեանքին արտայայտութիւնները, և ս'ը կէտէն ալ դիտէք զայն, ասոր յարարերական արժէքը միայն պիտի տեսնէք:

Բայց կեանքը այս սոփրական եւ ծանօթ եւ ընայթներէն աւելի ստոյգ իրականութիւն մըն է, և այս կեանքին բուն արժէքը Յիսուս-Քրիստոսով միայն պիտի հասկնանք: Սոփրական կեանքին նշանակութիւնը Ա՛ն փոխեց եւ երևան բերուածն արժէքը կեանքին:

Ես եկայ որ կեանք ունենաք, այսինքն ձեր մինչև հիմայ գիտցածէն ու ապրածէն տարբեր կեանք մը, և եկայ որ աւելի՛ն ունենաք:

Քրիստոնէութեան ոսկի բանային է Յովհաննու Աւետարանին այդ համարը: Կատարեալ կեանքը կարելի է գտնել միայն և միայն Քրիստոսով: Յարարերական արժէքներ և մասնաւոր տեսակէտներ բաւական չեն կեանքը հասկնալու և զայն կատարելագործելու համար:

Քրիստոս, կեանքի բուն արժէքին վրայ նըշգրիտ զազափար տալու համար, ուրիշ անգամ մըն ալ ըսաւ. «Կատարեալ եղիք, ինչպէս ձեր երկ-

նաւոր Հայրն ալ կատարեալ է» (Մար. Ե. 48): Այդ կատարեալութեան միջոցն ալ ինքն է: «Եւ այն փառքը զոր դուն ինձի տուիր, եւ անոնց տուի, որպէս զի մէկ ըլլամ» ինչպէս մենք մէկ ենք: Եւ անոնց մէջ՝ եւ դուն իմ մէջս. որպէս զի իրենք կատարեալ ըլլան միտքեան մէջ, ու աւիտո՛ն զիսնայ թէ դուն զրկեցիր զիս, ու սիրեցիր զամենի՛ք ինչպէս զիս սիրեցիր» (Յովն. Ժ. 22-23):

Քրիստոնէաներ յաճախ մեծ գովաբանութեան մը առջև են. — Խնչպէս կարելի է կատարեալ ըլլալ: Կո՞նք միջոց մը, կե՞տք մը:

Ի հարկէ կայ: Եթէ գոյութիւն չ'ունենար այսպիսի կարելիութիւն մը, Քրիստոս պիտի չընէր, թէ ես եկայ որ կեանք ունենան, և ունենան սոփրականէն տարբեր կեանք մը, այսինքն՝ կատարեալ կեանքը:

Եթէ բնաշրջումի (Evolution) օրէնքով նայինք մեր գոյութեան վրայ, այդ օրէնքը կ'ըսէ մեզի թէ մարդ իր այսօրուան բնախօսական կատարելագործումը ձեռք բերած է անթիւ զարբերութեան միջոցով, շատ ճշգրիտ, շատ սուղմային վիճակէ մը կամայց կամայց վի՛ր բարձրանալով: Ասիկա կը նշանակէ թէ մարդը միշտ կատարելագործումի մէջ է, և մեր Փրկչին պատգամը հոս գայ կ'օգնէ մեզի հասկնալու կեանքին բուն արժէքը, մեր կատարելագործումը հասցընելով աստուածային աստիճաններու: Իսկ կատարելագործման միջոցը ինքն է, Յիսուս-Քրիստոս, մեր Տէրը և Փրկիչը, որ ըսաւ. ես եմ կենցիկ, ես եկայ որ կեանք ունենան եւ աւելի՛ն ունենան:

Անշուշտ հասկնայի՛ք է որ հոս այլևս բնախօսական կատարելութեան վրայ չէ խօսքը, վասն զի բնախօսական կատարելութեան այն աստիճանը ուր հասած է մարդկային կեանքը, բաւական է մեզի օգնելու որ հասնինք կրօնական կատարելութեան աստուածային բարձրութիւններուն: Կարելի՞ է ասանկ բան մը:

— Անտարակոյտ:

Ի՞նչպէս, ի՞նչ կերպով.

— Նմանելով Քրիստոսին:

Նմանելի Քրիստոսի, — ասիկա կ'ըլլայ անխառն հաւատքով, անխաղախ սիրով, ջանքով, աշխատանքով, յարատեւութեամբ: Ասիկա կեանքի մեթոտ մըն է: Ձեռ կրնար սոփրական կենցաղ պահել, կեանքի յարարերական արժէքներով գոհանալ, և միւս կողմէն աւելի կեանքի և կատարեալ կեանքի մը ձգտել: Մէկը կամ միւսը:

Հին Քրիստոնէականներու մէջ առաջին հարցումը ա՛յսպէս էր.

Դուն ի՞նչ եմ.

— Քրիստոնէայ եմ.

Քրիստոնէայ ի՞նչ բռն է.

— Քրիստոսի հաւատացող և անոր պատուէրները պահող բռն է:

Եւ յետոյ շերտը խաչ հանել, և այն բաւական կը համարուէին մէկուն Քրիստոնէութեան իբրև ապացոյց:

Այսօր սակայն հարկ է փոխել հարցումին ձեւը և տալ ճշգրիտ պատասխանը:

Դուն Քրիստոնէայ եմ:

—Այո՛:

Ի՞նչ բան է Քրիստոսեայ.

—Այն որ կը նմանի Քրիստոսին:

Քրիստոսի նմանելու համար պէտք են, հաւատարմ, սէր ու ջանք: Աշխատութեան այս մեթոտը ապահով միջոցն է հասկնալու ե՛ս եմ կեանքըսոյ Քրիստոսը և հասնելու Անոր: Եւ սաւազիս Քրիստոսի նմանելո՛ւմ է որ Քրիստոսեայ ժարդը պիտի ունենայ աւելի կեանքը եւ պիտի հասնի աստուածային կատարելութեան:

Քրիստոսի նմանիլ. — ցնորք մը չէ ասիկա, այլ շնորհքն է հաւատացեալ ժարդուն:

Քրիստոսի կեանքով է որ Իսղապոսութիւնը կը տիրէ անհատին ներքը և աշխարհին վրայ: Քրիստոսի կեանքով է որ Աւրը կը ժարքարգործէ ժարդահային ընկերութեան յարաբերութիւնները, իրարու օգնելու և ծառայելու գիտակցութիւնը կը զօրանայ ժարդոց մէջ. տիրելու սօղին կ'անհատի, ամբարտաւանութիւնը կը կործանի. Արքութիւնը կը ծաղկի հոգիներու մէջ. Անձնութեան թիւնը կ'ուսուցանայ ժարդոց կենցաղին ըստ հանգրուաններուն վրայ. ժարդիկ կը շօշափեն աւելի կեանքին իրականութիւնները, կ'ապրին երկնայ թագաւորութեան մէջ և Աւետարանին լոյսը կ'օգտի ամէն կողմ. Խառաքը կը փարատի մտքերէն, շարք և շարքը կը չբանան. զմարտաւթիւնները և զժուարթութիւններ չեն կրնար սկարայնել սիրտերը, որովհետեւ Քրիստոսի կեանքով կ'ապրին Քրիստոսեաները:

Երբ մէկը անգամ մը նմանի Քրիստոսին, Պաղոս մը կը յառնէ անոր ներքը, հին խանդին եւ նախապաշարութիւնուն աւերներուն վրայ՝ պայծառ տեսիլներով:

Երբ ժարդիկ անգամ մը նմանի Քրիստոսին, Լուսաւորիչ մը կը կերտուի անոնց ներքը, Առհակ-Մետոյցներ կեանք կ'առնեն ան և անոնց շունչէն աշխարհ մը կը լուսաւորուի, անոնց կրակէն Աւարայր մը կը կարծի:

Երբ մարտը հոգիներ անգամ մը նմանի Քրիստոսի, բանասեր Պատարագի մը կը վերածուին անոնք նարեկի մը վերսին յաւիտաններով, երգերու կը փոխուին՝ նորոշայիներու ջնարով: Եւ հոյակապ կամպոզիկներու զեղարուեստական կատուցումքներուն մէջ զիրք բռնող ժայտի հատորներուն պէս անզրդուելի ճակատ մը կը վիճատուեն անհաւատութեան աղակաւորութիւններուն դէմ:

Աուր խօսքի և պերճարարաւ խրատներու ձայներ կը հնչեն աշխարհի շոր ծաղերէն Աստուածարան Քրիստոսեայի, հզուասուն եփրմներու, հոգեկրօն Բարեկցներու, աւետարանիչ Ասկերաններու, նորաշունչ Օղոտրիտաներու, սրբաւեր Աստիգիներու և Քէմիաղիներու լուսափայլ կեանքէն՝ երբ անգամ մը անոնք Քրիստոսի նմանին:

Աւելի կեանքին և կոստեղ կեանքին ժարմացումներն են անոնք, որոնց գործերուն վրայ յատակ յատակ կը կարգադրուին կեանքին բուն արժէքին թուանշանները:

Մասով՝, սիրելի ընկերացոյ, որ առասպել չէ Աւետարանը: Նկարագիրն է ան Աւելի կեանքին, զասն է ան Կոստեղ կեանքին, և զասն կրնաս իւրացնել այդ կեանքը՝ նմանելով Քրիստոսին և շինել բուն արժէքը կեանքիդ:

Բ. Ե.

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅՈՑ ԻՐՇՏՈՒՆԵԱՑ ՎԱՆՔԸ ՈՒ ԱՆՈՐ ՈՒՐԿԱՆՈՑԸ

1. Նոյն վանքին եւ անոր ուրկաւորիցին շիւտրեան շարժառիքը.

Ս. Քաղաքին հայկական վանքերէն մին էր Աշտուենաց վանքը, որուն ծագման վրայ գրելէ յառաջ, հարկ կը սեպեմ անոր շինութեան շարժառիթի մասին ծանօթութիւն մը տալ: Տարափոխիկ ախտ մը շատ գործի յառաջ վաւհուած էր Պաղեստինի, կ'անանարապէս երուսողէմի մէջ, գիտնալ պէտք է թէ ուրիշ՝ ճարակած էր նոյն հիւանդութիւնը:

Ընդհանուր կարծիք կայ և պատմութեամբ ալ կը վկայուի թէ երբայեցիներն են որ եզրագասուն Պաղեստին բերած են զայն իրենց հետ և երկրին մէջ տարածուելով ան փոխանցուած է Եւրոպոյի և Ասիոյ կողմերը: Հնգամասեանը ամենահին յիշատակարանն է, ուր մանրամասն կը նկարագրուի խղճալի վիճակն անոնց՝ որ կ'ենթարկուէին ուրիւրեան, Ս. Գրոց բառով՝ «կեղ եզրագասոս» կոչուած հիւանդութեան (տե՛ս երկրորդ Օրէնք. ԻԸ, 27, 35). Ըստ Abbé Vigourouxի (տե՛ս Diet. Bible. Հոր. Դ. էջ 179, բառն Lépre): Եզրագասոցի պատմագիրը և քորով Մանէթոն՝ իր պատմութեան մէջ կը յիշատակէ եզրագասական վէպ մը, որուն համաձայն, իրր թէ երբայեցիք եզրագասոսի մէջ բորտութեամբ վարակուած ըլլալով՝ վտարուած են Նեղոսի ափերէն. նոյն ժառով գրած են Յուստինոս և Տակիտոս, որոց դէմ, սակայն Յովսեփոս Հրեայ պատմագիրը իր մէկ գործին մէջ կը հերքէ զանոնք, յարելով թէ երբայեցիք չէին որ եզրագասոս մտած ժամանակ հետերին տարին նոյն ախտը, այլ անոնք վարակուեցան տեղացիներէն. երբայեցոց նման Փիւնիկիցիներն ալ ունեցան նոյն հիւանդութեան վարակումները, իրենց աւետարական յարաբերութեանց հետեւանքով: Լատին բանաստեղծ մը, Լուկ-

րեախոս, իր Զրնուրենի իրաց քերթուածին մէջ, կը հասկըցնէ թէ ուրկութիւնը նեղոս գետին ազգեցութեամբն յառաջ կուգար, ուստի կը յարեն գիտնականք թէ՛ բորտութեան ծագումը պէտք է փնտռել Եգիպտոսի մէջ: Այս պատճառներուն համաձայն, ուրկութիւնը տեւական դարձած է Իսրայէլացոց Պատմութեան ամբողջ ընթացքին մէջ: Հրէից սփիւռքը, Ասիոյ մէջ, Յունաց և Հոստոյնցոց պատերազմները, ինչպէս նաև Արարներուն յաղթանակը և Թաշակիրք բորտութիւնը ծաւալեցին Արեւմտեան երկիրներու մէջ:

Ենթոյնի գիտութեան հայթայթած միջոցներուն և վարակաւորներու խիստ առանձնացումներուն, նոյն ախտին սաստկութեան առջին առնուցիւ:

Ենտ կանուխէն, Երուսաղէմի հայ վանորայք ուզած են Ս. Բաղաքին մէջ ծաւալած ուրկութեան աւերներն դարմանել, մղուելով թէ՛ մտրդատիրական և թէ՛ բարեպաշտական տեսակէտներէ: Բրիտանէական սկզբնական շրջանին, նոյն ախտէն վարակուածներն փոշոցներուն մէջ կը մընային անխնամ և անտիրական, քաղաքէն դուրս, դաշտերու և ձորերու մէջ, մարդկային ընկերութենէ վտարուած, յուսահատական նոսրաներու տակ կը մահանային: Ժողովրդէն վարակուածներէն զատ, կը գտնուէին հայ վանորէից մէջ նոյն կարգի հիւանդ վանականներ՝ որ կը մնային անդարման և անխնամ: Ուստի հայ վանականութիւնը, նոյն իսկ Զրդ. կամ Էրդ. դարուն, նկատի առաւ անհրաժեշտ պէտքը վանքի մը՝ որ ունենայ իրեն յատուկ ուրկանոցը: Այս պարագան յայտնապէս հասկնալի է Անաստաս Վրդ.ի Վանորէից Յուցակէն, ուր հետեւեալ կերպով յիշատակուած է այս վանքը. «Ընդհանրաց յանկն որ ուրկանոց եր Հայոց վանորիցն, նոյն կողմն: Ուրկանոցի վանքի յիշատակութիւնը այսչափ միայն ծանօթագրուած է. պատմութիւնը կը լռէ անոր ծագման, զարգացման և քաղաքական տակնուվրայութեանց հետեւանքով յառաջ եկած դանազան վիճակներու մասին: Հակառակ մեր պրպրտումներուն, այս վանքին նկատմամբ, դրժբախտաբար գոհացուցիչ տեղեկութիւններ չկըցնէք ունենալ. գոհ պիտի ըլլանք մեր ձեռք բերած քիչօքն: Անաստաս Վրդ.ի գե-

րե յիշատակուած ծանօթագրութիւնը շատ մութ կէտեր ունի զոր պիտի ջանանք լուսարանել, որքան կարելի է:

2.—Ո՞վ շինած է այս վանքը.

Անաստաս Վրդ.ի Յուցակէն հետեւեալ պարագան որոշ կը հասկնուի թէ նոյն վանքը Ռշտունեաց նախարարութեան յուշակերան ու ձեռակերան է: Պատմութենէ իրազեկ կ'ըլլանք թէ Ռշտունիք շատ հին նախարարութիւն մըն էին, ըստ գիտնոց նոյն իսկ Ռւրարդական շրջանէն Յուցած. շատ կանուխէն կը բնակէին Վանոյ լճին հարաւային սահմաններուն վրայ, Աղթամարն էր անոնց ամբութեան վրայ, Աղթամարն անոնց զարգացման վերջնակէտը կը նկատուի Էրդ. դարու կէտը, մինչև Թէոդորոս Ռշտունի գորավարը. նոյն ժամանակակիցը Ռշտունեաց անկման շրջանն է որ ատեն ձորտերը կը դառնան իրենց զրացի Արժրունեաց, որ աւելի զօրեղցած էին քան զՌշտունի: Յայտնի է պատմութենէն Ռշտունի Թէոդորոս գորավարին կատարած դերը Հայոց կրօնական և քաղաքական պատմական ղեկավարուն մէջ: Հետեւելով Սերէոսի և Յովհաննէս կաթողիկոսի՝ կը նկատենք որ Թէոդորոս Ռշտունի Բիւզանդական շրջանին Հայաստանի վրայ կարգուած է սպարապետ և պատրիկոս, և յետոյ քաղաքական փոփոխութեանց բերումով անցած է Արարներուն կողմը և կարգուած է ըստ Ասողիկի Վելյանն Հայոցո, և ըստ Սերէոսի, Վրաստան, Աղուանք, Սիւնիք մինչև Տէրպէնտ, անոր իշխանութեան կը յանձնուին: Իր ժամանակի քաղաքական ղեկավարուն հետեւանքով Ռշտունին կ'ունենայ գործունէութեան շրջան մը, մերթ փառքի և մերթ լքումի: Ան իր պաշտօնին պահանջին համաձայն, քանիցս կը ճամբորդէ Սիւրիա և հուսկ ուրեմն, կը վախճանի, իր գերուած համազգիներու մտ, և ըստ Սերէոսի, մարմինը կը փոխադրուի Հայաստան և կ'ամփոփուի իր հայրերուն գերեզմանին մէջ: Ռշտունեաց տիրոջ Թէոդորոսի վերաբերեալ այս պատմական հակիրճ տողերուն տեղեկանալէ յետոյ, Ռշտունիներէն ո՞վ էր որ կարենար իր ոչմին և ազգեցութեան ապաւինելով բիւզանդական կամ արարական շրջանին

Ս. Քաղաքին մէջ, յաջողէր կատարանելու Ռշտունեաց վանքը, անոր սեփական ուր-կանոցոյն. պատմական ապացոյց չունինք. միայն ներհայեցողութեամբ (intuition) կը համարձակինք քակել թէ հաւանաբար թէո-գորոս Ռշտունին է որ սբարկական իր ա-ռօջին այցելութեան՝ ուխտի զարով երու-սաղէմ՝ շինել տուած է նայն վանքը ի յի-շատակ Ռշտունեաց նախարարութեան, ան-տարակոյս հետեւելով միւս նախարարու-թեանց՝ որ յիշատակներ ունէին Ս. Երկ-րին մէջ:

3.—Ո՞ր շինուած էր այս վանքը.

Ի յառաջագունէ ըսինք թէ՛ այս վան-քը շինուած էր մեր Ս. Հրեշտակապետ վանքին հանդիպակաց կողմը, համաձայն աւանդութեան և այն կցկտուր տեղեկու-թեանց զոր կը յիշեն սաղիմական վերջին դարու հայ պատմիչները: Նոյն վանքին բուն տեղը ճշգրտէն որոշելու համար, մեր այս տողերը պէտք է հիմնուին պատմական յիշատակարանաց վրայ: 808ին, Մեծն Կա-րաթի վրձակազիր պաշտօնեան, ինչպէս յիշած ենք մեր նախընթաց յօդուածներուն մէջ, Սիոնի թաղամասին վանօրէից և վա-նականաց վրձակազրութիւնը պատրաստե-լու համար, Գեթսեմանիէն սկսելով՝ զրի կ'աւանու վանականներն ու վանքերը, և յառաջանալով կը հասնին Սիոնի Հայոց Ս. Ստեփանոսի վանքը, և կ'արձանագրէ հե-տեւեալը. «ի Ս. Ստեփանոս, ուր կար ա-նոր դերեգմանը, կը գտնուին երկու քա-հանայ և 15 բորտաներ» (տե՛ս «Comme-moratorium Casis Deis»): Չենք անգրա-դանար Հայոց Ս. Ստեփանոսի վանքի պատմական մասին՝ չիրկնելու համար մեր նախապէս գրածը (տե՛ս «Սիոն», 1927, Մայիս, էջ 140): Բայց ինչո՞ւ վրձա-կազիրը Ս. Ստեփանոսի վանքին քահա-նայից թուարկման կը միացնէ բորտանե-րուն թուարկումը, մինչ ի պատմութենէ գիտենք թէ ուրկանոցը Ս. Ստեփանոսի վանքին մէջ չէր. բայց անտարակոյս մօտն էր անոր, և կրնանք մտածել թէ Հայոց վանօրէից ուրկանոցի վանքը պարսկական կամ արաբական յարձակմանց օրերուն քան-դուած ու տակաւին չէր վերաշինուած այն թուականին, բայց ուրկանոցի սենեակնե-

րը գոյութիւն ունէին և կամ նորոգուած էին ստիպողաբար, ուստի պաշտօնեան վանք ու վանական հոն չգտնելով՝ նշանա-կած է միայն բորտաներուն թիւը և միա-ցուցած մերձակայ Ս. Ստեփանոսի վանքին քահանայից թուոյն: Յետագոյն դարու ուղեգիր ուխտաւորի մը գրածէն կը հաս-կըցուի թէ յիշատակեալ վանքը Դաւթի Դրան մօտ էր և վերանորոգուած, ու զար-ձեակ հոն կը մնային ուրուկները: Տեղա-զրական պարագաներէ զատելով՝ կը նը-կատուի որ ուրուկներու ապաստանարանը ու վանքը շրջապատուած էր մօտակայ քա-նի մը վանքերէ. իր զիմացն էր Ս. Հրեշ-տակապետը, որուն Ս. Միքայէլ առունը կը տրուէր, Ս. Ստեփանոսը՝ Սիոնի Արե-ւիչքը գտնուող Ս. Սիմէոնի եկեղեցոյն և մերձեկայ Ս. Պետրոսի վանքին մէջտեղը: Նոյն տեղոյն մօտ էր նաև Անաստաս Վրդ.ի Յուշակին մէջ յիշուած երիցավանքը Դարի րան մօտ, ոչոյ մասին վրացերէն սողիմա-կան ծիսարանը (տե՛ս Կեմ. թրգմ. Gous-seuf) հետեւեալ ծանօթութիւնը՝ կուտայ աշգիւ. «5ին, Ժուրտէն քահանային վան-քին, Լաշէրնայի մէջ, (փոխ. Պաշէրնայի), Ս. Միքայէլի մօտ, նաւակատիք Ս. Աս-տուածածնի եկեղեցոյն»): Այս խօսքերը յայտնի կ'ընեն թէ՛ երիցվանքն ալ, յանուն Ս. Աստուածածնի, մօտ էր Հայոց Ս. Հը-րեշտակապետին, ինչպէս նաև Դաւթի Դը-րան, ուր կար Ռշտունեաց վանքը իր ուր-կանոցով, և ուրկէ Ս. Յակոբայ մայրա-վանքն ալ շատ հեռու չէր: Վանքերու այս խմբաւորումէն զատելով կարելի է եզրա-կացնել թէ ցուցակազիր Վրդ.ին ուրկա-նոցին նկատմամբ, «հայ վանօրէից» բա-ցատրական խօսքը ճշգրտօրէն կ'արդարա-նայ, թէ և սխալ մը չըլլար, եթէ Ռշտուն-եաց վանքին ուրկանոցը նկատենք Ս. Քա-ղաքին բոլոր հայ վանօրէից մէկ հաստա-տութիւնը:

Ուրկանոցի վանքին տեղը ճշգրտու հա-մար, ունինք նաև Վերգլուրիկի Եպիսկո-պոս՝ Թէոտորիքի 1172ի ուղեգրութիւնը. ինչպէս վերեւ ալ ակնարկեցինք. յիշեալը հետեւեալ սողերով գրած է նոյն վանքի մա-սին. «... Դաւթի աշտարակէն սկսելով՝ հասայ քաղաքին արևմտեան անկիւնը՝ ուր կային եկեղեցի մը և ուրուկներու բնակա-րաններ, շատ մաքուր և վայելուչ վրձակի

մէջ» (տե՛ս «Theodorich Description of the Holy Places, էջ 43)։ Աւրեմն, մինչև ժերդ դարու վերջերը, Գաթի Գրան մօտի եկեղեցին և ուրկանոցը գոյութիւն ունէին. անկէ յետոյ պատմական աեղեկութիւն կը պակտի. հաւանարար քանդուած են Սալաէտաիւնի գրաման ժամանակ, թէև աւերակաց վրայ շինուած խարխուլ սենեակներուն մէջ, ուրուկները բնակած են մինչև իրենց այլուր փոխադրութիւնն, ինչպէս կը վկայեն Աստուածատուրեայ. (տե՛ս «Ժամանակագր. Պատմ. Երսղմի. Ա. հար. էջ. 50), և Մկրտիչ վրդ. Արժրուենան (տե՛ս «Ատորագր. Երսղմի. էջ, 184), երկուքն ալ Ս. Յակոբայ միարան։

4. Խճուղի կը մասակարարուէին վանք և անոր Արկանոցը .

Այդ մասին յիշատակարան չունինք. բայց Ազգային պատմութեան տուրքները զայն կրնան մեզ յուսարանել։ Յայտնի է թէ Ս. Ներսէս Պարթև հայրապետի օրով, սոսքին անգամ հիմնուեցան ուրկանոցները Հայաստանի մէջ. ինչպէս կը վկայէ Բիզանդ Փաւստոս (տե՛ս Պատմ. Հայոց էջ. 76)։ Սաղաիատի (365), Շահպոյիանի (447), Գուենի Գ. (648) ժողովներու կանոնները բացայայտորէն կը պարզեն թէ ո՛րպիտի եկամուտներով պիտի մատակարարուէին Հայոց ուրկանոցները. անոնք կը կազմէին սահմաննալ տուրքերը, այր և կին գասապարտեալ սոսկականներուն՝ ուրկանոցներու մէջ կանոնական ծառայութեանց արդիւնքները. գրամական հատուցումները այն աղատանիին՝ որոնք չէին յօժարեր երթալ ուրկանոց, կամ այլ բառով՝ գողնոց. նաև ուրիշ հոգային արդիւնքներ և բարեպաշտական նուէրներ։

Ռշտունեաց վանքի ուրկանոցին հիմնարկութենէն մինչև Լրդ դար, Ռշտունեաց նախարարութիւնը կը մատակարարէր իր հիմնարկած նոյն վանքը ու անոր ուրկանոցը, ինչպէս ուրիշ նախարարութիւնները՝ թէ՛ Հայաստանի և թէ՛ Ս. Քաղաքի մէջ, իրենց հիմնարկած վանքերն ու եկեղեցիները կը հոգային։ Ռշտունեաց մատակարարութիւնը տեւած է մինչև Լրդ դար, ինչպէս գրեցինք, այն պատճառաւ որ Ռշտունիք նոյն դարուն կը տկարանային ու

անոնց հոգերը կ'զառնային Արժրուենայ աւառը։ Շատ հաւանական է որ Ռշտունեաց անկումէն յետոյ Երուսաղէմի ուրկանոցը կը մատակարարուէր Հայաստանի ուրկանոցներուն ի վաղուց հաստատուած և վերև յիշուած ժողովական կանոններով և մասնաւոր հոգատարութեամբ հայ վանորէից։

Ռշտունեաց վանքի ուրկանոցը Ս. Քաղաքին ամենէն հին և միակ հաստատութիւնն էր. միայն 1047ին արար ախրապետութեան օրով, Այն-Սելոյամի մէջ հաստատուած էր բնդարձակ հիւանդանոց մը (Պիմարիտան), ուր կային թռչակաւոր բժիշկներ և կը զարմանէին ամէն կարգի բազմաթիւ հիւանդներ։ Նոյն Պիմարիտանի ծախքը կը հոգար Երուսաղէմ քաղաքը, ինչպէս կը ծանօթագրէ Պարսիկ ուղեգիր Խոսրով Նասիրի (տե՛ս Palestine Pilgrims Text Society, Vol. IV. էջ 26)։ Մաշակրաց ժամանակն ալ, քաղաքին հիւսիսային կողմը, Ս. Ստեփանոսի գրան մօտ, շինուած էր ուրկանոց մը, որ, 1171ին, գլխաւորապէս կը հոգացուէր մեծագումար նուիրատուութեամբ Երուսաղէմի թագաւոր Ամորիի, որուն զաւակն ալ վարակուած էր բորստութեամբ (տե՛ս The Latin Kingdom of Jerusalem, էջ 196)։ Մելիսանդ թագուհին 1159ին, Երուսաղէմի վանօրէից բոլոր ուրկանոցներուն նուիրած էր հաստութարեր հոգեր (տե՛ս R. B. 1926, էջ 276)։ Մելիսանդ (+ 1160) ի մօրէ հայ էր. զուտաւր Պաղաին Բ. ի և կինը Երուսաղէմի ֆուլք թագաւորին. բարեկործութիւններով նշանաւոր հանդիսացած և թաղուած է Գեթսեմանիի Ս. Կուսի տաճարին դաւիթը, ըստ Պատմութեան Տիւրքացի Կիլյոսի (XVI, 32)։

Ըստ այսմ, Երուսաղէմի օտար ուրկանոցները վերջաբեալ միջոցներով կը մատակարարուէին. իսկ մեր Ռշտունեաց վանքն ու անոր ուրկանոցը, սկիզբէն մինչև ժերդ դար, կը հոգացուէր այն եղանակաւ և միջոցներով զոր վերև նկարագրեցինք։ Մաշակրաց հեռանալէն յետոյ (1187), անձանօթ կը մնան մեզ նոյն հաստատութեան մատակարարութեան միջոցները. բայց սա պարագան յայտնի է թէ հայկական վանքերուն մեծագոյն մասամբ քանդուելէն կամ բռնազրաւուելէն վերջ, նոյն ուրկանոց

ցին հոգը ծանրացած է Ս. Յակոբոսյ վան-
քի միաբանութեան վրայ, և ա՛ն է որ
մինչև 1875, քանզուս յուրկանոցին ա-
ւերակաց հոգակոյտին վրայ թափառող և
լքեալ ուրուկներուն օրական հացը կը հայ-
թայթէր, մինչև որ անոնք այլուր փոխա-
դրուեցան (տե՛ս ժամանակագր. Պատմ.

Երազմբ. Ա. հար. էջ 90), Այն դժբախտ-
ներուն փոխադրութեան առիթով, պետա-
կան ուրկանոցներ շինուեցան Ռեմէի և Նապ-
լուս քաղաքներուն մէջ, պետական ծախ-
քով (տե՛ս վերը Dict. Bibl. էջ նոյն):

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱՒՆՈՒՆԻ

ԲԱՆԱՍԵՂԾԱԿԱՆ

ՄՈՂՍԵՍ ՆԵՂՈՍԹ ՎՐԱՅ

Քոյրեր, զով եմ չուրեմ այգուն առջի շողին.
Եկէ՛ք, հրնձուօրը չէ բողած դե՛ս անկողին.

Ափերուն վրայ ոչ ոք չըկայ.

Մեմփիսէն լսկ կ'ելնէ քրունջ մը խոր, հեռուն.

Պուրակազուարե մեր այս աննեղ գրօսանքներուն՝

Արեալոյսն է միայն վըկայ.

Պըննումներով՝ հօրս ապարանքն է այնքան լի.

Բաց կը բովէ զիս ծաղկանց ափն այս աւելի՝

Քան կոնք մ'ոսկի եւ կամ պարփիր.

Այս օղային եզը նուագս է սքրական,

Կը նախընտրեմ բուրումներէն պարսական՝

Ձեփիւսին շունչը խընկաբոյր.

Եկէ՛ք, ո՛րքան է զե՛ս հանգարս, երկինն՝ յրսակ.

Թուփերուն վրայ ծըլփան ծալքերն թող կապուսակ

Փօփներուն ձեռ նուրբ՝ պըսպղուն.

Հանեցէ՛ք քագս ու ֆոլերս այս նախանձախառով.

Կուզեմ ձեզ հե՛ս ըլլալ այսօր, գրօսելով

Ծոցն այս եզող ալիներուն.

Ըսապե՛նք . . . բաց, մէզին մէջէն առքւան, հո՛ն,

Ի՛նչ կը տեսնեմ. նայեցէ՛ք դէպի նորիզուն.

Մի՛ վախճա՛մ բնա, երկչոս կոյսեր.

Հոսանքէն ծով իբուած, անուտ, կոնըզ մ'է հին

Արմաւենեաց, որ խորերէն անապասին

Կուզայ տեսնել բուրգերը մեր.

Ի՛նչ, թէ տարտմ աղնարկըս չի սքեր ինձի,

Իսիսի կոնքն է կամ մակոյկը Հէրմէսի,

Ձօր կը հե՛լ սիւք մը հանգարս.

Սակայն, ոչ, կուր մ'է ան, ուր քաղցրը ներհումով
 Կը բընանայ մանկիկ մ'ալեաց ծոցն, ապահով,
 Ինչպէս զըրկին մէջ մօրն իր' մարդ,
 Կը բընանայ, ու իր ծըրփուն մաննին ի սեւ'
 Չայն ըսպիսակ աղաւնայ բոյն մը կը կարծես,
 Գեթին վրայ բիավարոյ:
 Մինչ իր որանը կ'երեւայ, հովուն քնային,
 Ան կը քնանայ, ու շարժուն վիճը անագին
 Կը բուի օրրել դամբանն իր հող,
 Կ'արքըննայ, օ'ն, հասէ, կոյսեր Մեմիխի, շո'ւս,
 Պոռաց, ա'խ, ո'ր մայրն իր որդին, ո'ր մայրն անգուր
 Ալեաց քնային յանձնեց երբէ:
 Կ'երկարէ բեր, մինչ ջուրերը կը գոռան,
 Աւա՛ղ, մահուան դէմ մէկ պատուար մը ունի ան,
 Պրտուեայ օրոց մը դիւրաբեկ,
 Փըրկե'նք, բերես խրայելի որդի մ'է հա,
 Հայրս անտեղ գանձնք, գարկաւ հայրս անխնայ
 Այս անմեղները անխրսիր,
 Անգօր մանուկ, իր վիճն իմ սիրքս հանեց դող,
 Կ'ուզեմ իր մայրն ըլլալ, իր կեանքն ինձ պարտի բող,
 Թէեւ իր ծնունդն ինձ չի պարտիր,
 Իփիս, հրգօր արհայի մ'յոյսն, այսպէս կ'ըսէր,
 Երբ նեղոսի ախանց վրայ խումբն իր սիրատէր
 Կը հեհեւէր իրեն լըռիկ,
 Աղաւորներուն այս՝ գորս ինք դեռ կ'ըսուեա՞ծէր,
 Բամբիւն, երբ իր կը մերկանար ոսկի ֆոլեւ,
 Կ'երեւէր իբր ալեաց պարիկ,
 Փակկիկի ոսփն սակ կը սարսուան ջուրերն արդէն,
 Երբ գուր ու սէր, զինք՝ զողոջոյն՝ կ'առաջնորդեն,
 Իէպի լացող փոքրիկ սղան,
 Բընե'ց, բընե'ց կուրն, ու քաղցրիկ բեռովն հըպարս,
 Մեծանձնութիւնն, առջի անգամ, հակսին վրայ վարդ,
 Կը խառնըրի համեստութեան,
 Կ'պատէ ալին, ու փրօքելով եղեգ ու շամբ,
 Չուրէն փըրկուած սղան կը բերէ ըզգուճութեամբ
 Ափունքին վրայ աւազուս, բաց,
 Ու՛ ապամ աչին սպով ժպիս մ'ըզմայրուսի,
 Նորածինին հակսին՝ ֆայրերը, մի առ մի,
 Կը դըրուեն համբոյր զըքած,
 Վազէ՛, դուն որ դուժ կասկածով մ'նեռուէն յար
 Երկնից պահած գուկիդ՝ աչովդ հեհեւեցար,
 Եկո՛ւր հոս իբր օտար մի կին,
 Մի՛ վախճար բնաւ կուրծփիդ վրայ սեղմել Մովսէս.

Ո՛չ, արցունքներդ եւ յազմունքներդ չեն մասներ հեզ,

Ձի Խփիս չէ՛ մայր սակաւին, ՉԻՐՍՒՐԴՆՈՐՈՅ

Ու մինչդեռ կոյսը, երջանիկ եւ յաղթական,

Իր խուժողով հօրք կը քանէր անցե սրղան,

Քարաւումամ մօրն արցունքներէն,

Վերն, երկրնիկն մէջ, հեծեսակները խրմբովին,

Ասումձոյ Բով քեւաստողում, նընչեցուցին

Քընարներնին յաւերժօրէն.

Ախորանիդ մէջ մի՛ հեծէր ալ, Յակոբ, դուն,

Մի՛ խառներ յացըղ Նեղոսի պիղծ ջուրերուն.

Քուկը են ափերն Յարգանաւում.

Պիտի տեսնէ Գեսեմ փախչիլն, ընդհուպ, գաղտնի,

Երկար առնէ իր մէջ սպառզ ցեղին գերի՛

Գէպի դաւեսերը Քանաւում:

Մանկիկն այդ, ո՛ն, լընում աղեսաց վրայ անայի,

Պատիժներու արժան՝ ընտրեալն է Սինայի,

Չոր կը փրկէ կոյս մ'անարգել:

Ասումածուրաց մեծամիտներ, ծունկի՛ եկէ՛ք,

Որքան մ'է որ սպասի փրկելի Եւրայէն հէ՛ք.

Պարտի որքան մ'աւտարն փրկելի:

ԹՐՂՈՒ Ք. Ե. Գ.

Վ.Ի.ՔՔՈՒՔ ՀԻԿԿՈ

ՔԵՐԹՈՒԹ ՄԸ ԺԵՐԱՐ ՏԸ ՆԵՐՎԱԼԷ

Ազատական ընտրող, կը կարծես քի դո՛ւն ես միայն մտածող միտք:

Այս աշխարհի մէջ՝ ուր կեանքը անկէ շանի մէջ կ'երեւի,

Չեղբայր եղամ ոչմերուն գործածութեան քեզիս ազատ:

Այդ դասարկ խորհուրդներդ քացակոյց է շիւղերք:

Անասունիկն մէջ տեծար՝ միտք մը գործօն եւ ընդունակ.

Մինն մի ծաղիկ հողի մըն է ընտրեալն սոցիալ քաջում սիրուն.

Սիրոյ զանգնիմ հանգչի ծածուկ փոփոխութեան մէջ սեւերուն,

Անկէ ինչ զգացող է, ու կը սիրէ հոռութեան վրայ:

Մքին ուրիկն մէջին վախցի՛ր գիւղ դիտող այլերէ.

Բուն նիւթին հոռութեան մէջ Բանն շաղկապում է ներհնայիս:

Չըլլայ որ տաւ անոր սիսակ գործածութիւն անարժան.

Սեպ խոնարհ հակին մէջ կ'ապրի Աստուած մը քաջուն,

Ու անարքայ այլի նման՝ որ ծածկում է կոպից սակ,

Չոր վիւնտը կեղեիկն սակ կ'ապրի հողի մը շինչ մաքուր.

Թարգմ. ՄԵՍՐՈՊ ՆՈՒՊԱՐԵԱՆ



ԺՈՂՈՎՐԴԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Տարբեր ցեղերու և ժամանակի վերաբերող բազմաթիւ անձեր շատ շահեկան գտած են ուսումնասիրութիւնը ազգային ժողովրդագրութիւններու: Ասոնք կրնան պատմել մէզի շատ բաներ վերջամեաց վաղընջական հաւատքներու, սովորութեանց և աւանդութեանց մասին. բազմաթիւ պատմական հարցեր, նկատմամբ կրօնական գաղափարներու ծագումին և զարգացման, և ուրիշ շատ մը խնդիրներ եղած են առարկան և նպատակը ժողովրդագրական խազարկութեանց:

Մարդիկ կրնան ըմբռնել կարեորութիւնը ազգային ժողովրդագրութեան, երբ յիշեն թէ ժողովրդագրական շատ բաներ ընդհուրդուած են հին և նոր քաղաքակրթութեանց սրբազան և ուշխարհիկ գրականութեանց հետ, Հոմերոս, Հերոդոտոս, Քուկիտիդէս, Արիստոտէլ, Պլատոն, Վիրգիլիոս, Տակիտոս, Ֆիրաուսի և ուրիշ շատեր, փաստաբանական գործածած են իրենց անձնիւր ժողովրդագրութիւնը:

Մովսէս Ստրենայի, հայրը հայ պատմութեան, նոյնը կատարած է. գործածած է ժողովրդային գրոյցներ և պատմութեանքներ և երբեմն արձակի վերածած է ժողովրդային բանաստեղծութիւնը: Հայկական ժողովրդագրութիւնը շատ ճոխ է. կը պարունակէ դիցարանական, զիւցազնական գրոյցներ, աւանդովայներ, առածներ, առակներ, առեղծուածներ, զանազան աւերդագագաշտութիւններ, աւանդութիւններ, և այլն: Մեր ժողովուրդը շատ կը սիրէ զանոնք. կը հաւաքուի ձմեռուան մէջ ընտանեկան փառարանին շուրջ, պատմելու զանոնք. տանը պսպր կամ հանին գլխաւոր գրեցապատումներն են, իրենց նպատակն է հրահանգել իրենց զաւակները և թոռները, ներշնչելու անոնց՝ զիւցազնութուն ոգին, արծարծելու ազգային յիշատակներ, վերացնելու անոնց հոգին ազնիւ, վեհ տենչանքներով: Թրիմեան Հայրիկ հրատարակած է զիրքեր, որոնց մէջ պսպր կը խօսի թոռնիկին, պատասխանելով անոր հարցումներուն նկատմամբ ան-

ցեղին: Հ. Ղեւոնդ Ալիշան նոյնը բրած է իր Յուշիկի Հայրենացին մէջ:

Արեւելեան և Արեւմտեան հայ գրագետք շատ բան քաղած են ժողովրդային բանահրատութեանէն. ասոնցմէ մէկ քանին շատ հին ու զեղեցիկ են, անոնց մէջ երեցած արուեստն է Զուգակոտորիւն և Նմանասուտորիւն: Նպատակս չէ խօսիլ այն բոլոր նիւթերուն վրայ, որոնք կը մտնեն ժողովրդագրութեան սահմանին մէջ, սա զբլխաւոր պատճառով որ անոնց մեծ մասը ծանօթ է մեր յարգելի ընթերցողներուն:

Հին աւանդովայի մը համաձայն Հայի եղած է մեր նշանաւոր նախնայրը, կ'ազբէր Բարեխոնի մէջ, ուր. Բէլ կը տիրէր բունակալութեամբ. հայ զիւցազնը չուզեց սպրիլ բունաւորին լուծին տակ, ուստի մեկնեցաւ իր ընտանիքին հետ զէպի հիւսիս և հաստատուեցաւ Վանի շրջակայքը: Բէլ մեծ բանակի մը զլուխը անցած՝ մեկնեցաւ ընկճելու ապստամբը. հակառակ որ կոխը անհաւասար էր, Բէլ յաղթուեցաւ և ապանուեցաւ Հայի լայնալիճէն: Իր ժողովուրդը՝ ըստ իր անուան Հայ կոչուեցաւ: Հայոց երկրորդ անունը, Արմեն, կուգայ Հայի որդիէն, Արմենակէն: Այս երկու անունները—Հայ և Արմեն—նորադոյն բացատրութիւն ստացած են ըստ պատմական քննական ոգիի: Հայը կուգայ petiէն կամ petէն. արդ' այս petը կ'երևի հայ լեզուին մէջ պէս նշանակութեամբ՝ նայ և պէս երկու բառերու մէջ: Կ'ենթադրուի թէ Հայք զիրենք նայ կոչեցին, զանազանուելու համար այն ցեղերէն որոնց վրայ կը տիրէին: Գայով երկրորդ անունին՝ արմեն՝ ըստ Տարմեղեղերի բացատրութեան Արարս-Միլիի համառօտեալ ձեռն է:

Արամ, զինուորական նահապետը, պաշտպանեց հայրենիքը մեծ հայրենասիրութեամբ, վանելով թշնամիները որոնք ամէն կողմէ յարձակուած կը գործէին. իր թշնամիներէն մէկը կախել տուաւ աշատրակի մը վրայ՝ սարսափ պատճառելու անոնց:

Ասորեստանցոց վաւաշտ և փառամոլ թագուհին, Շամիրամ, առաջարկած էր ամուսնանալ Արայ Գեղեցիկի հետ, հրապուրուած անոր զեղեցկութենէն: Պատուախնդիր Արայ՝ ամուսնական սրբութիւնը պահելու սուրբ նախանձով՝ մերժեց այս ա-

սաջարկը: Շամիրամ, սաստիկ բարկացած, շարձակեցաւ Հայաստանի վրայ, պատե-
րազմին մէջ Արայ սպաննուեցաւ և զիք՝
հակառակ իր պաղատանքին՝ լիզելով վի-
րաւորեալը ողջ չզարձուցին իրեն: Այս
գեղեցիկ պատմութիւնը այնքան ծանօթ
էր Փոքր-Ասիոյ մէջ որ հասաւ մինչև Յու-
նաստան, ուր Պղատոն կ'ակնարկէ անոր՝ իր
Հանրապետքիս աշխատասիրութեան հե-
տեևալ տողերուն մէջ. «էր, քաջ մարդ
մը, կ'ենթադրուէր որ մեռած է պատե-
րազմին մէջ, բայց երկու օր վերջ իր մար-
մինը անկզմ գտնուեցաւ և զրկուեցաւ
տուն թաղուելու համար և հոն վերադա-
նալ վերակենդանացաւ: Մկրտիչ էմին, Մու-
քարտ, Լանկուսա ուրիշներ կը նայնացնեն
հայ Արան Պղատոնի էրին հետ:

Վահագն, հայ Հերակլէսը, Վիշապա-
քաղ կոչուած, մաքրած է, ի մէջ այլոց,
երկիրը վնասարեւր գաղաններէ, արժանա-
նայով ժողովուրդին երախտագիտութեան:
Չանց կ'ընենք յիշել մի առ մի այս-
պիսի դրոյցներ, որոնք թերեւ իրենց մէջ
կը պահեն ազատ արձագանգը Ասորես-
տանցոց նախիրն արչաւանքներուն, բայց
այլ է անոնց կարեւորութիւնը. անոնք իր-
քն հայ ժողովուրդին մտքին ստեղծագոր-
ծութիւնը կը կատարեն իրենց մէջ ցեղին
խալալ ձգտումները. իրենց անհշտնքն է
տեանել նախահայր Հայկին մէջ՝ աշխատ-
սէրը. Արամ նահապետին մէջ՝ քաջ հայրե-
նասէրը. Վիշապաքաղ Վահագնին մէջ՝ ժո-
ղովրդասէր աշխարհաշէնը. իսկ Արայ Գե-
ղեցիկի մէջ՝ ամուսնական կեանքի սրբու-
թեան նախանձախնդիրը. ոչ նուազ սրխ-
րայի է Տիգրան Հայկագնի ու իր նորա-
պսակ հարսին փոխադարձ սիրոյ պատկե-
րը, զոր Ատախկան մեղուն անկզմ պահած
է իր մեղքածորան նկարագրականին մէջ:
Ան՝ այդ ուրուանկար պատկերը:

Կիւրոս մեծ կ'արչաւէ Հայաստան, գե-
րի կը բռնէ թագաւորը և անոր բնտանիքը:
Տիգրան գահաժառանգ իշխանը, որ կը
բացակայէր պարտութեան պատճառով, ե-
կաւ Կիւրոսի քով. բանակցութիւնը սկսաւ
հաշտութիւն կնքելու համար. Կիւրոս փր-
կանք պահանջեց իր զերիններէն իւրաքան-
չիրին համար: Երբ կարգը իր կնոջ եկաւ,
Տիգրան ըսաւ. «ես կը զոհեմ իմ կեանքս
իսկ՝ որ իմ կինս ազախին չըլլայ»: Երբ եր-

ջանիկ սիրակցորդ ամուր տառնծին մնաց,
Տիգրան ըսաւ իր կնոջ. «Ի՞նչ գեղեցիկ իշ-
խան մըն էր Կիւրոս, անոր գեղեցկութեան
նայեցա՞ր. իր կինը պատասխանեց. «ես
այդ միջոցին կը նայէի անոր որ կ'ըսէր.
«Որպէտզի կինս ազախին չըլլայ, կեանքս
իսկ կը զոհեմ»: Չէ՞ք կարծեր թէ այս հիա-
նայի պատասխան մըն էր. ինքը չէր նա-
յիր ֆիզիքական գեղեցկութեան, այլ կը
նայէր բարձրագոյն կարգի գեղեցկութեան
մը, բարոյական գեղեցկութեան:

Արայ Գեղեցիկի ամուսնական կեանքի
այս հիանալի գրուակը, Տիգրան Հայկազ-
նի և իր հարսին փոխադարձ սէրը և ու-
րիշ նման արտայայտութիւններ ի վեր կը
հանեն հայուն բարձր գաղափարականը՝
նկատմամբ ամուսնական կեանքի սրբու-
թեան և մաքրութեան: Միայն կը ցաւիմ
զիտել որ Արայ Գեղեցիկի այս դրոյցը. ոչ
նուազ գեղեցիկ իր նիւթով քան Խլիպա-
նը, չունեցաւ զժբախտարար հայ Հոմերոս
մը գեղեցկագիրտօրէն մշակելու զայն և
վերածելու փառասօր զիւրցաներգութեան
մը:

Յաւալի է բսել թէ ներկայիս կա՛ն
չատեր որ այս պատուական աւանդովե-
պերուն արժէքը չեն ըմբռներ, նկատելով
զանոնք լսկ իբրև առասպելներ. բայց ան-
ցողակի կը գիտենք որ նախ՝ այս աւան-
դովեպերը մեր ժողովուրդին գեղեցիկ ըս-
տեղծագործութիւններն են, երկրորդ՝ չենք
կարող լաւ հասկնալ պատմական ժամա-
նակի Հայերուն կեանքը առանց այս նա-
խապատմական աւանդովեպերուն, որոնք
պատճառ եղած են ներշնչելու բազմաթիւ
վեճ արարքներ:

ԱՌԱԿ, ԱՌԱՅ ԵՒ ԶՐՈՅՑ

Մեր ժողովուրդը ունեցած է բուն
փափաք նկատմամբ առածներու, առակ-
ներու և դրոյցներու և զարձածած է գա-
նոնք իբրև միջոց հրահանգութեան: Հրա-
հանգութեան այս մեթոտը կը զորձածուի
ո՛րքան ամէնքէն ուսեալ, քաղաքակրթեալ
ազգերէն, ա՛յնքան տգէտ, վայրենի ցեղե-
րէ: Իր բնդհանրականութիւնը կը հաստա-
տէ թէ ո՛րքան լաւ կը համապատասխանէ
մարդկային բնութեան պահանջներուն: Եւ
արդարև այս մեթոտը յանկուցիչ է, պարզ

և գիւրբմբռնելի ամէն մտքի: Մտնկովար-
ժութեան որբանը հանդիսացող Զուրիցերիոյ
և խմտատարական խորութեամբ մեծա-
հուշակ Գերմանիոյ ընթերցարանները լեցուն
են առածներով, առականերով և զրոյցնե-
րով: Մեր ուսուսակայ ներհուն մանկավարժ
Ս. Մանդրինեանի ընթերցարանները —
Ընկանկան Աշխարհ, Նանայեսական Աշխարհ,
Մհերի Դուռը, և այլն — շատ բան կը պար-
ունակեն մեր զրոյցներէն, առականերէն:
Մանկավարժօրէն ամէնէն լաւ կողմա-
կերպուած վարժարաններուն մէջ իսկ մա-
նուկը իր պատմութեան ընթացքը կը սկսի
զրոյցներով: Դասախօսը, առանց նկատի
առնելու տեղւոյ և ժամանակի յարարե-
րութիւնը, կը ծանօթացնէ իր դեռատի ուն-
կընդիրներուն, զոր օրինակ Հասոն, Աքիլ-
լէս, Բէլ-Ներբովթ, Հերակլէս, Հոսմու-
լոս, Աթոհակ, Ողիսես և ուրիշ անձեր
կամ զէպքեր, զիցարանական կամ տաա-
պելական շրջանէն քաղուած: Այս և այս-
պիսի անձեր կամ զէպքեր իրականութիւն
են այն երեսակայութեան աշխարհին մէջ,
ուր կ'ապրի մանուկը, կը սորվի իր ան-
տիական հասակէն չսիրել Աքիլլէսի լուկ բիրտ
ոյժը, արհամարհել Բէլ-Ներբովթի ամ-
բարտաւանտութիւնը, զնահատել Հերակլէսի
բարեբար ոյժը, չհամարիլ Հոսմուլոսի իր
եղբայրասպանութեան համար, պժգանք
զգալ Աթոհակի նենգամիտ ծրագիրնե-
րուն զէմ, հեաաքքբրուած և հմայուած հե-
տելի Ողիսեսի արկածներուն և Արդոնա-
ւորդներուն արշաւանքին: Վերջապէս հրա-
հանգութեան այն մեթոտը նուիրագործուած
է բարոյականի այն Մեծ Վարդապետէն,
որուն համար, ինչպէս գլխէք, ըսուած է,
«սչինչ ուսուցանէր առանց առակի»:

Այժմ ծանօթացնենք մեր գլխաւոր առա-
կախօսները, զրուցապատուները կամ զրու-
ցագիրները իրենց համառօտ գիծերուն մէջ:

Մեզի ծանօթ առականերու առաջին հա-
ւաքածուն կը կոչուի Բարոսիոս, թարգ-
մանութիւն մը Յունարէնէ, հաւանարար
կատարուած Զ. գարուն մէջ, նախ անա-
նուն և սկսու յետոյ, յետին գարբրու
մէջ, միայն ծանօթ անուններու հետ կապ-
ուիլ, ընդհանրապէս ընծայուած է նպի-
փան կիպրացիին:

Կան նաև առակներ, ոլիմպիական կոչ-
ուած, ընտրելագոյն լեզուով, հաւաքածոյ

մը նստրական առականերու, հաւանօրէն է.
գարու գործ: Գրիգոր Մաղիսարոս իր մէկ
գործին մէջ կը յայանէ թէ ԺԱ. գարուն՝
առակաները զպրոցական հրահանգութեան
մէկ մասը կը կազմէին: ԺԳ. գարուն՝ ա-
նինք ստակադիր Միսիրատ Գօշ, և մանա-
ւանդ Վարդան Առակախօս, որ հեղինակը
եղաւ նոր տեսակ քարոզներու, որոնց մէջ
մտցուց առականեր, բարոյը աւելի հասկնա-
լի, հանելի, զեղեցիկ և օգտակար ընելու
նպատակով: Մեծ ժողովրդականութիւն չու-
հեցաւ իրրև խրատարան քարոզիչ, իր ա-
ռականերուն նիւթերը միշտ եկեղեցական
կրօնական էին: Վարդանի իսկապէս ա-
ռականերուն զանազան հաւաքածուները
գտնուած են: Աղոտագիրքը մէկն է ասանց-
մէ. այս առակագիրքը այնքան հրահան-
գիչ և օգտակար իր նիւթերով, թարգման-
նուած է արաբերէնի և վրացերէնի: Այս
Աղոտագիրքը այնքան սիրուած է որ փէ.
գարուն Բրդ կէսին չորս անգամ տպագր-
ուած է: Առականերու ուրիշ հաւաքածոյ
մ'ալ կոչուած է Ոսկեփորիկ: Մեր օրերուն
կ'արժէ յիշել Վահան Վրդ. Տէր Մինաս-
եանը իր Յիւնականներուն համար:

Անցողակի յիշենք նաև որ մեր ժող-
ովորդը ոչ նուազ սիրով վերաբերուած է
զէպիլ առածները: Դաւիթ Անյաղթի կ'ըն-
ծայութիւն առածներ, որոնք զժբախտարար
անյայտ կը մնան ցարգ: Մեր օրերուն մէջ
ժողովրդային առածներու հաւաքածուներ
պատրաստուած են Միանսարեանց, Ճուրադ-
եանց, Նաւասարդեան, Տէր-Աղեքսանդր-
եան, և այլն:

Մեր ժողովորդին զրոյցները հաւա-
քելու նախաձեռնութեան պատիւն ու փառ-
քը կը վերաբերի հանգուցեալ Գարեգին
նպ. Սրուանձտեանցի, որ իր ազգագրական
համով-հոտով երկերով ազգին զարգացեալ
դասին ուշադրութիւնը զարձուց ժողովուր-
դին զրոյցներուն: Ռուսահայոց մէջ Կէորդ
Տէր-Աղեքսանդրեան (գործը՝ Թիփիլզացոց
մատրոսիակ կեանքը), Տիգրան Նաւասարդ-
եանց (գործը՝ Հայ ժողովրդական նկատարներ)
Մ. Արեղեան (գործը՝ Դաիթ և Մհեր) և
ուրիշներ, շատ բան քաղելով ժողովրդին
մտաւորական կեանքէն ի լոյս ընծայեցին:

(Շարունակելի)

Կ. Պոլիս

Մ. ՄԱԿԱՆ

ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆ ՄԸ

ՄԱԿԱԲԱՅԵՑԻՈՑ Գ. ԳԻՐՔԻՆ

ՍՍԱԱ ՄԷԿ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆԲ. ՄԱՍԻՆ

Ասիէ քսան տարիներ առաջ (1908) Արևելեան Մասուլի բացառիկ թիւերէն մէկուն մէջ հրատարակած եմ Մակարայեցոց Ա և Բ գիրքերու թարգմանութեան մասին փոքրիկ ուսումնասիրութիւն մը (*): Ատոր իբրև յաւերած կը կցեմ ներկայ տողերը՝ Մակարայեցոց Գ. գիրքին թարգմանչական մէկ սխալը մատնանշելու և այդ առթիւ քանի մը զբազանական թերութիւններ ալ գիտել տալու նպատակով:

Յայտնի է որ՝ Մակարայեցոց Ա և Բ գիրքերը Ս. Գիրքի մաս կը կազմեն թէ՛ յոյն և թէ՛ լատին եկեղեցիներուն համար. դալով Գ. գիրքին՝ մեր Աստուածաշունչին մէջ անդ մը տրուած է անոր. և թէ՛ այն պատմական հեղինակութեան մը զորոմբ չունի ան, ինչպէս ցոյց պիտի տանք անցողակի, բայց լեզուի տեսակետով՝ իր նախորդներուն չափ զեղեցիկ է: արդիւնքն ըլլալով միևնոյն հայ թարգմանչին:

Արդ՝ սոյն գիրքին համար «Մակարայեցոց» յորջորջումը պիտակ է բոլորովին վրան զի պատմութեամբ՝ զոր ի զիւր առած է աղեքսանդրացի անանուն հրեայ մը՝ բուն Մակարայեցի քաջերու թուականէն կէս զար առաջ կը տանի զմեզ, այսինքն եգիպտոսի Պաղտմէոս Փիլոպատորի թագաւորութեան օրերուն (222-205 Ն. Ք.):

Հետեւաբար չարժեր ընծայել գիրքին որ և է պատմական կարեւորութիւն, զոր հայ թարգմանիչն ալ (Կորիւն) նուազեցուցած է իր կողմէ, չենք գիտեր ի՞նչ կար-

գի անուշազրութեամբ, զանց ընկելով Ա. Գլ. 2 համարին մէջէն էական կէտ մը, որով և ամբողջ պատմութիւնը խեղաթիւրած և անհասկնալի դարձուցած է զոնէ հայ ընթերցողներու համար (*): Բացատրենք:

Համաձայն յոյն բնագրին, Թէոդոտոս՝ որ մատնիչ մըն է Պաղտմէոս բանակին մէջ՝ կը խորհի զիշերանց պաշարել արքունի վերանն իր մարդիկներով և սպաննել թագաւորը: Մեր թարգմանութեան մէջ իբրև կրաստուած խողովքին կը ներկայացուի այդ մտազրուած ոճիբը: Աեւլին կայ. Գոպիթէոս անուն ուրացող հրեան ալ իբր թէ կը զործակցի Թէոդոտոսին, մինչդեռ՝ ընդհակառակը՝ վրիպեցնելու համար մատնիչին դաւազրութիւնը՝ անկկա Պաղտմէոսը կը հեռացնէ իր վրանէն աննշան մարդ մը քնացնելով հոն. ու այդ մարդն է որ կ'սպաննուի փոխանակ արքային:

Այս ձախող անհասկցողութեան հետեւանքով ազամոզուած է պատմութեան բնական ընթացքը, և զործին գլխակարգութիւնները (չորս հատուածներով) յօրինող հայ գրիչն ալ առաջին վայրկեանէն սպանուած տեսնելով եգիպտացոց թագաւորը՝ ամէն բան անոր թշնամիին՝ Անտիոքոս Մեծին կը վերադրէ: Ալ այնուհետև Անտիոքոսն է եգիպտացոց թագաւորը. ան է որ հալածանք կը հանէ աղեքսանդրացի հրեաներու դէմ. և երբ գիրքը ի նպատակ հրեաներուն ներդրութեան հրամանագիր մը մէջ կը բերէ Պաղտմէոս Փիլոպատորի անունով (Պլ. է)՝ հարկ կ'ըլլայ Անտիոքոսի անունով իմանալ զայն, ինչպէս ինքն էր հասկցեր. սի գիր նրանմանիւ. . . արայ Փիլոպատոս Պսղոմեոս գրե. ինքն իսկ և Անտիոքոս: Աեւորդ է կրկնել՝ թէ պատմական այս ցաւալի շփոթութիւնը արատ մըն է թարգմանչին համար, որուն հետե-

(*) Նմանօրինակ շփոթութիւն մը տեղի ունի է մեր թարգմանիչը ուրիշ անգամ մըն ալ, Բ Մակարայեցոց Գ գլխուն 21 համարը ա՛յնպէս մը թարգմանելով՝ որ Ատուրաց թագաւորն Անտիոքոս եպիփան յաշորդ կը կարգուի եգիպտացոց թագաւոր Պաղտմէոս Մեծի փոխարէն յետոյ: Կ'երևի թէ մեր թարգմանիչին համար՝ Անտիոքոս և Պաղտմէոս միևնոյն անունն են միշտ, և միևնոյն հակասազրին ենթարկուած:



ւած է գլխակարգող գրիչն ալ ոչ նուազ անխորհուրդ զստահութեամբ մը :

*

Գանք այժմ Մակարայեցւոց Գ գիրքի հայերէն թարգմանութեան մէջ սայրգած գրչագրական քանի մը սխալներն ուղղագրելու :

Ա. 3 համար. « մանեակս » ուղղելի « մանս » (ըստ բնագրին). հմմտէ « մանք » բառը (Գ. Թագ. Ժ. 17): Ը. Ա. Բագրատունի արդին դիտած է այդ սխալը :

Ա. 8 համար. « ծուկայր » անստորգրաօրին տեղ մէկէ աւելի փոխանակներ նըշանակած է Բագրատունին, նոյնչափ կեղտակարծ հանգամանքով: Մեզի հաւանական կ'երևի « նա ծուկայր ոչ ինչ թուլանայր » խօսքը կարգաւ, « նա ոչ ինչ ծուկայր թուլանայր » :

Բ. 11 համար. « ընդ անդատանս » ը կ'առաջարկենք կարգաւ « ընդ տնցս տանց », ժամանկի բնագրին բառն է ἀνά (փողոց), որը Գ. Գլ. 3 համարի մէջ թարգմանուած է « անցք փողոցաց »: Հաւանական է նաև որ թարգմանիչը ἀγρὸς (ագարակ, անդատան) բառին հետ շփոթած ըլլայ յոյն բառը թերի ընթերցումով :

— Նոյն համարին մէջ « յայս և խոյն » ասացուածը պէտք է իմանալ « ի միասին » նշանակութեամբ, ինչ որ աւելի հասկնալի է: Դիտել կուտանք որ ամբողջ Սողմասաց մէջ նոյն ἐπι τὸ αὐτὸ յունարէնը մէկ անգամ միայն թարգմանուած է « յայս և ի սոյն », (Գ. 9) իսկ քանի մը անգամներով « ի միասին » (ԼԱ 3. 1, 2 36. Խէ 5. ԽԸ 3, 10, ԿԱ. 9):

Բ. 5. համար. « գերկիւնս » կարգա՝ « գերկիր » (ըստ յոյն բնագրին):

Գ. 2. « ի վեր հասեալ », կարգա՝ « ի վերայ հասեալ » :

Դ. 7. « նկարէին », կարգա՝ « նկատէին » (ըստ յոյն բնագրին):

Դ. 13. « Վոչնականս նուիրել », թերևս՝ « սրաւիրել »: Կարելի է նաև կարծել թէ թարգմանիչը կոչնակմանը կիրարկած ըլլայ կոչումի նշանակութեամբ: Այն ատեն սակայն հարկ կ'ըլլայ նկատի առնել բառին ա՛յդ ատումով զործածութիւնը :

Ե. 8. « մերձ յանցանկ լինել ժամ ուրախութեան », կարգա՝ « ժամու ուրախութեան ». կրկու ու երու հանդիպումը պատճառ եղած է թերագրութեան:]

Ե. 16. « ի գլուխ կատարեալ » կարգա՝ « ի գլուխ տարեալ »:

Զ. 21. « յուրախութեան հանդերձ », թերևս՝ « յուրախութեան հանդերձանս » հմմտէ. 29 համարին « զամենայն հանդերձանս զուրախութեան » խօսքը: Իսկ է. Գլ. 12 համարին մէջ կը գտնենք նաև « հանդերձս տանել » բացատրութիւնը, որ շատ ուղիղ չէրեկր:

Է. 12. Այս համարին մէջ կը կարդանք « որ անուանեալ կոչի վասն տեղւոյն յայտնութեանն՝ Վարդարեք » խօսքը: Պէտք է ըսել որ յոյն բնագրին համաձայն յասկարիւն (ὁδὸς) բառը կ'սպասուէր հոս. բայց որովհետև ոսկեղարեան քաղաքացիութիւն չէ տրուած այդ բառին, պիտի չառաջարկենք բնագրին յայտնութիւնը (1) փոխել ու կարգաւ յասկարիւն: Միայն զիտել կուտանք որ յասուկ բառը հին ու հայերի բառ մըն է, զոր զործածուած կը գտնենք Եփրեմի « Մեկն. Արարածոց » (էջ 27) և « Մեկն. Առաքելոյն » (էջ 90) գտաական թարգմանութեանց մէջ. ինչպէս նաև Ոսկերեքանի Պողոսի Թղթոց Մեկնութեան մէջ (Ա. էջ 272): Իսկ Բարսեղի Վեցօրէքին յասկարիւն բառը (էջ 77) ճիշդ չէ անշուշտ տեղւոյն վրայ, և պէտք է կարգաւ յանկարիւն, յոյնին սյրջուս բառին համաձայն, որ կը նշանակէ ազգակցութիւն, խնամարիւն, և այլն:

Ե. Ե. Գ.

ՍԳԻՆՔԻՆԸ ՈՒ ՄՈՂԸ

Կը հոստե ա՛րք վիտամին
Շիր շիր՝ դմեայ ձոցը ծովուն.
Ովկեանն՝ աղէ՛տք ետազին՝
Ըստ, « Լալկան, ի՞նչ կ'ուզես դուն.
Ես ստատ՝ փն եմ ու փորձիկ.
Իմ վերջս ըսկիզբն է երկինիս.
Ի՞նչ պէ՛տ ունի՛մ Լեզի, պզտիկ,
Ես որ անճուն եմ անազին »:

Ու Այն բառ վիճի՛ն լեզի.
« Բեզի կուտամ՝ անշու՛ւ՛ անճայն՝
Ինչ որ չունիս, ծա՛վ կուտազի.—
Արբուն չուրի կարի՛լ մը միայն »:

V. HUGO

ՄԱՆԴԱԿՈՒՆԻ ԶԱՌԵՐՈՒՆ ՄԷԿ ՆՈՐ ՁԵՌԱԳԻՐ

Շար. ՍԻՈՆ, Թիւ 6. 179 էջ

Տպագիրք

Ձեռագիրք

էջ 132 տ. 27-28	զի չար է սոգորութիւնն . . .	Կառնէ. չար մոզովոյն այնորիկ,
» — » 29	միտք մտրեալք ցոփազնացու- թեամբք	միտք մեղկեալք ցոփազնացու- թեամբք
» — » 32	թեթեամիտ և շուտաբարոյ	թեթեամիտ և շոգոյարարոյ (.)
» — » 33	վազապատիրքք (նրկու օր. շէք- էշքապարէ)	սղապատիրքք (.)
» — » 35	ի տեսիլ անօրէն խաղուցն	ի տեսս անաւրէն խաղուն
» — » 37	խորհին և զիտեն	հային և խորհին և զիտեն
» 133 » 5-6	սակայն գնեաւն տարեալ մեռանի	սակայն իմիտն (.) տարեալ մեռանի
» — » 12	զարուստանացս ամենայն ակաւրց	զգարութիւնն (.) ամենայն ակաւրց
» — » 15	որդիք ի հարանց թշնամանին	որդիք ի հարց թշնամանին
» — » 18	աղջկամարդեացն զիշութիւն	աղջկամարդացն զիճութիւնք
» — » 21-22	և այլ զրկութիւնք յաղագս զտը- զուցն պաճուճանաց	և այլ ևս զգրութիւնք այլազար- դուցն (!) պաճուճանաց
» — » 26	աչաց յարատութիւն սաստիկ սրամտութեամբն	աչաց յարատութիւն սաստիկ տըրտ- մութեամբ (.)
» 134 » 6-7	. . . սատանայի, որք զխաւարա- յինն ակորժելով ընկալան	. . . սատանայի, զորոյ հրամանս խաւարայինս ակորժելով ընկալան
» — » 9	զինչ ի պիղծ խաղոցն ընկալար. քրքրանս և ցոփանս և թեթեանս	զինչ ի պիղծ խաղուն և սուտեցար. թքանս և ցոփանս և սուտութիւնս .
» — » 10	այլ անթիւ անհզ աղէտից բազ- մութիւն	այլ անթիւ մահարեր ակաւրցն բազ- մութիւն
» — » 11-12	Ձի թէպէտե պակշտեւիւցն լինին ցանկալի պիղծ թատերցն տեսու- թիւն	Ձի թէպէտե պակշտեւիւցն թուե- ցան [ցան] կալի պիղծ թատերցն տեսարանք
» — » 13	ժիւրին և ծորան	ժիւրին և ծորին .
» — » 14	տաղտկալի պղծութիւնն	տաղտկալի ընկուութիւնն (.)
» — » 15	կանայք ի բարս բողից կերպա- րանեալք	կանայք ի բարս խողից կերպա- րանեալք
» — » 16	զագրարանութեամբ	զագրութեամբ
» — » 21	ի մէջ այնպիսի խոյտառակեւոցն գնոսս առեալ զեղիւցն ի խա- ղարանս զրօսանին	ի մէջ այնպիսի խոտորեւոցն՝ գնո- սս որ առեալ ևս ի զեղիւցեւոցն խաւարանսն զրաւանին .
» 135 » 1-2	և որ պղծութեամբ թատերացն առ զևս հպին . . . վարիք	իսկ որ պղծութեամբ ի թատերս ընթանան առ զևս հպին . . . վարուծ
» — » 10	զի բանակք զիւաց են թատերքն խաղոցն	զի բանակեալ զիւաց են թատերք խաղոցն
» — » 11-12	և ամենայն անառակ և զուսա- նամուլ զինարբուքն, որք զիսին և պակշտին անօրէն և անաս- տուածարար	և պիղծ զուսանք և զինարբուք որ զիսին և պակշտին անաս- տուածարար
» — » 13-14	ուտեն և շուայտանան համանգամ	լիտենան և շուայտին համագամ

		կերակրոցն, և հոսն հասեալ...	կերակրուք, և հոսն հասեալ...
» — »	16-17	և ոչ իմանան զչար նետս սատանայի: Հարկունէ՛ և զվերն խազաղէ, և չտայ իմանալ	և ոչ իմանան զզժնիկ նետս սատանայի զոր ձգէ և առնէ վերս խազազս զոր ոչ տայ իմանալ
» — »	18	ոչ ընդ յայտնի ճանապարհն զնայ	ոչ ընդ յայտնի ճանապարհ գայ
» — »	24	և հեզուն ի բերանս վաւաչ զսուսանացն	և առեալ հեզու ի բերանս վատչուէր զուսանաց
» — »	28	և ի խառն և ի խառնախօսութիւն	և ի խառնախաւսութիւնս
» — »	32	զկատակն մտակորոյս	զկատակնս մտակորոս
» — »	32-34	իրբե կայսահարս յափրին, ծախն, զելուն, աքստանն	իրբե կայսահար յանկարծակի անկանի, զաչան ծախ, աքստոէ ոմանց սակէ
» — »	37	ոմանց սակէ	
» 136 »	5	ընդէ՞ր ոչ սղաս յազգամութենէզ՝ զալ ի միտս քո	ընդէ՞ր ոչ փութաս յանզգամ ամբարչտութենէզ զալ ի միտս մաքրեա կաչս քո յայրատութենէ
» — »	31	մաքրեա զանձն քո յայրատութենէզ	մաքրեա կաչս քո յայրատութենէ
» — »	36-37	ահա փութայ ի գիշերն յայն հասանել	ահա փութա՛. զի գիշերն այն հասանէ
» 137 »	7	ուր զատարկարանին են խնդիրք ձառ ժվ՛	ուր զատարկ բանիցն են խնդի՞րք ձառ Խ՛(*)
» 138 »	9	...անիրաւութիւնս, զ'իմաստութիւն	անիրաւութիւն, զի իմաստութիւն
» — »	14-25	պէտք եղեն... յանդիմանութիւնն զ'իմաստունք...	պէտք եղեն... յանդիմանութեանն, զի իմաստունք...
» — »	18	հոգեւոր վարժուք	հոգեւոր վարժուք
» 139 »	8	քանզի անիրաւութեան ուսմկաց: (Հրոսդակէն ի հոսն օթերի է պարբերութիւն բանիս):	քանզի անիրաւութեան ուսմկաց թագաւորք և իշխանք են կոփիչք
» — »	23	զչարաչար իրս	զչարաչար չարիս
» — »	35	երկուուրց	երկուց ուուրց
» — »	37	սրտիւ զսիրտս քննեսցուք	սերտիւ զսիրտս քննեսցուք
» 140 »	6	յահեղ անեղ զատաստանէն	յահէ անեղ զատաստանիս
» — »	11	մի՛ եւս հասուցաներ ազախարութիւն (Հրոսդակէն ի հոսն օթերի է պարբերութիւնն):	մի՛ եւս հասուցաներ աշխատութիւն
» — »	28	ի ձախոյն ստտանայի	ի ձախուէն ստտանայի
» — »	29	լուր հոգւոյն սրբոյ	լուր հոգւոյն սրբոյ պատգամի
» — »	31	զպատիւ նախաթոռոցն	զպատիւ նախաթոռոցն
» 141 »	5-10	ձանիր... ի զգաստութիւն	Այս արդէն է զգլխն.
» — »	14-22	անյազ փափկութեանն...	կը արդէն այս արդէն ու.
		ձառ ժվ	ձառ Թ
» 142 »	8	ժպրհութիւնս մեր. ընդ որոյ ախախտարկուսեալ...	ժպրհութիւնս մեր ընդ ախախտարկուսեալ...

(*) «Վասն կնարողաց» վերնագիրը կրող սոյն հատին կամ բուրդին մէջ՝ մեր Ձեռագիրը նիւրն ընդլայնող կարեւոր է ընդարձակ երկու կտորներ ունի, որոնք կը պակսին Տպագրին մէջ (մին՝ էջ 138 ս. 20 «զայսպիսի աղերսարանութիւնս», և միւսը՝ էջ 139 ս. 12 «ամա մտղ, սակ, և զորժ իւր» բառերէն անմիջապէս յետոյ)։ Առ այժմ մեր համեմատութենէն զուրս բողոլով զանոնք՝ ձառին մնացեալ մասին փոխանակները կը նշանակեն միայն։

» — »	20-21	զիւական մտորութիւնս... զանա- ռակ զցանկութիւնս	զիւական մտորութիւնս . . . զա- ռակ (.) ցանկութիւնս
» 143 »	5	զիւական բնութիւնն արուայու- ցաննն	զիւական բնութիւնն անցուցա- ննն (.)
» — »	17	զանբանական պզծութիւնս կա- տարեն	զանբանական պզծութիւնն կատա- րեն
» — »	27	երանի թէ յիւացն տազակացեալ նողկայիք	երանի՛ եթէ ի մեղացն տազակա- ցեալ խորչէիք :
» — »	33-34	արժանի... շանթից հրոյ ի վե- րուստ : Այլ առուել և բազում մահօք իբրև զպոռնիկս զտօրն այնպիսիքն...	արժանի... շանթից և փայլատա- կանց հրոյ ի վերուստ, իջանելոյ և այլելոյ, զի ոչ միայն իբրև զպոռ- նիկս զատին այնպիսիքն...
» 144 »	6	և արդարացուցանէ զամենայն շա- րաչար անօրէնութիւնս	և արդ անցանէ քան զամենայն անօրէնութիւնս շարեաց
» — »	10	առուել զեռու	առուելու
» — »	12	բանիս բերժամբ չէ հնար ի միջի կացուցանել	բանիւ չէ հնար ի մէջ բերել
» — »	15	և առուել սողնուք շահբան ա- նասունս ապականեցան	և առուել կուրացեալ տմպարչտու- թեամբ ողողեալ յանասունս տպա- կանեցան
» — »	24	կամ եթէ զզջացեալ ընդ պատըր- ուակով ասացից	և թէ ծածուկ ընդ պատրուակու ասացից
» — »	27	և մտօք ի միտս իմասցուք զազ- բալի աստին	և մտուք իմասցուք զազտեղութիւն զազրացեալ աստին
» 145 »	12-13	զսեղանակապուտան և զգերնզմա- նակրկիտան	զգերնզմանակրզպուտան
	19-20	երկինք կամ փակին շարաչար, և կամ բանին խստութեամբ	երկինք կամ փակին շարաչար և- բաշտութեամբ, և կամ բանին խրս- տութեամբ կարկտիւք և կամ հե- զեղաւք
» — »	21-24	զանագան պատուհասք. վասն այ- տորիկ ջրհեղեղք համօրէնք գտի- եղերս հեղձեալ կորուսին, վասն այտորիկ և հրացան անձրևք կայ- ժականց տարածեալ տեղեաց...	և փնասակար պատուհասք զըժ- նեայ[ք] և այլակերպք և պէտպէս ցաւք ի վերայ մարդիկան. զի ի ձուխ մեղատրաց թմրին արզարք: Էին և տղայք բազումք յաւուրս նոյի, և ջրհեղեղն համօրէն գտիե- ղերս կորոյս : Էին և տղայք ան զէտք յաւուրս Ղովտայ, և հոս- եալ անձրևք կայժականց տարած- եալ տեղացին...
» — »	27-28	զի ի սկզբանէ սառսուս առնու	զիս ի բանիցս զոզումն և սառսու- սումն (.) ունի

(Շարունակելի)

Ե. Ե. Դ.



ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

**ԱՆՅԱՆՈՒ ՕՐԵՐ . . . Յուշամատենի Գա-
տրեւոյի գրական երեկոյքներու 1892—1894. Վ.
Մալէգեան. 84. Փարիզ. Գեղարուեստական
Հայ Տպարան, 1927. 16⁰ էջ 192. Գին ճարճ. 15.**

Գեղարուեստական շարժումներու մը մասին խոսելու
մը մասին խոսելու մը մասին խոսելու մը մասին խոսելու
մը մասին խոսելու մը մասին խոսելու մը մասին խոսելու
մը մասին խոսելու մը մասին խոսելու մը մասին խոսելու

Վ. Մալէգեան ինքն ալ, յետադարձ ակնարկով
մը, կը փոխադրուի 1892ի Գատրեւոյի հայտարար
միջնորդը եւ կը ջղալուծէ իրենց հաւարոյքներուն
ներքին կեանքը:

Կ. Պոլսի «փորձանքաւոր» միջավայր մըն է ար-
քայնացող չափահասներուն համար, եւ փորձանք ան-
խուսափելի է մանաւանդ այն երիտասարդներուն, որ
մարմնի հասնոյքին զոնկու համար իրենց մարտը
արկունք եւ իրենց հայրենի քաղաքը, խելքէն աւելի
եւ անդ եւ կիրք ունին:

Գատրեւոյի գրական երեկոյքը սարքող երիտա-
սարդներու մէջ խելք եւ զգացում միանգամայն կը
զործեն, եւ զիրենք կը հաւարեն սալօցի մը մէջ
ուր արդէն Գեղեցիկը կը թեւածէ, զգուշով կազմա-
ւորուող գեղաստեղծիկ ճաշակները, իրենց գրական,
քանաստեղծական, երաժշտական ձգտումներուն մէջ:

Կարծէ՞ք որ այսպիսի ժամանակներու վկայող
զիրք մը ճիշտարտուրէր կամ թէ այսպիսի զիրք
մը նշանակութիւն մը ունի* Կ. Պոլսի հայ գրական-
ութեան տեսակէտէն:

Արդէն ասկէ տարբեր դիտակէտէ մը նայուած
տեսն՝ այս սիրուն հատորիկը պիտի կորսնցնէր իր
նշանակութիւնը: Ընդհակառակը երբ դիտենք թէ
1892—94, Գատրեւոյի գրական երեկոյքները ոգե-
ւորող երիտասարդներէն ողջ մնացողներ մտրոյ ե-
ղած են, իրենց հետ հասունութեան վերին աստի-
ճաններուն բարձրացքներով՝ խօսքի, գրչի եւ զիրքի
զեղարուեստը, եւ ողջմտութեան զրօշը բարձր բունած
են ազգային զործունէութեան մէջ, ի հարկէ հասու-
նութեան այս աստը եւ թեղուն հունձքին ու հա-
սոյթին մէջ իրաւունքի բաժին մը ունին Մալէգեանց
սալօցին գրական երեկոյքները:

Գրչի եւ մտքի սիրուն խաղերուն քով կենդա-
նացող յուսանկարներ, կ'աւելցընեն ճիշտայնը այս
հատորիկին:

Ես որ Մալէգեանները ճանչցայ Սամսոնի մէջ,
սկսեալ 1897էն, թղթատելով այս գեղարուեստէն էջերը,
կ'զգամ թէ ինչպիսի չեքմիկ եւ մտերմիկ շունչ մը
ոգուորած է զանոնք:

Այս էջերուն ամէնէն հարագտա իմաստը նոյն
ինք Վ. Մալէգեանն է որ կրցած է արտայայտել սա-
րանի մը աղերս մէջ.

— « Ամեն ալ իբրեւ կապուած էինք ա-

նեկիկ սիրով եւ անկող խանդով: Մեր կեան-
քը, անաստական, բնասնկան եւ ազգային եռ-
զեւրով զեւ չամպոսած, կ'անցնէր հաղթ եւ
անայայտ մտերմութեան մը մէջ, զոր կը զար-
դարէր ցար զրօշող անպատ գուարբութիւն
մը » (էջ 185):

Մարտը ընկերակցութիւնը երիտասարդներու
մէջ՝ ամէնէն իրական Գեղեցիկութիւն մըն է: Մտ-
րուր ո՛չ միայն ընկերային յարաբերութեան կողմէն,
որ ինքնին ամբարտաշակ մըն է երիտասարդական զայ-
թութեան եւ մտորութեան զգացում, այլ նաեւ անոնց՝
ազգային ձգտումներով ու ծառայութիւններով:

Մեր ազգային կեանքը, այսօր արատաւորուած
անհաստատի հայրամայրի մը տուայտումներէն, այդ
հայրամայրներէն ճողորմողներու ուսերուն վրայ կա-
պարի պէս ծանրացուցած է պատահականաբար ու-
թիւններն ու հոգերը, մանաւանդ մեր զրուսեան
պայքարին հոգերը: Ո՛րչափ պէտք ունինք այսօր ալ
«ցար զրօշող ա՛յն անպատ գուարբութեան» սրով
կ'ոգուորուէր Գատրեւոյի գրական երեկոյքներուն
մտերմ երիտասարդութիւնը:

Կրտսենէր թէ այս հատորիկը բուսական պի-
ճախօս է ինքնին բանի որ մեր գործը
երիտասարդութեան հետ է:

Իսկ հիմայ մեր երիտասարդներ ի՛նչպիսի երե-
կոյքներու մտերմացած են:

Գիտե՛նք այս հարցումին շիտակ պատասխանը:



**Վ. ԱՍԽԱՆ ՀԱՄԱՐԱՆՈՒՄԻԱՆԻ, ԳԻՒՂԱՇԵ-
ԽԱՔԻ, ԳԱՏՐԵՎՈՅԻ. Տպ. «Ազգագրական Ռուսի-
ճարտար»-ի. Տպ. «Տարիզ», Փարիզ, 1927. 8⁰ էջ
280. պատկերազարդ եւ վերջն ալ բարակ մը, «Մե-
րասիոյ ճրտեր»- շրտա. Կովտունի «Կերպարանայ
Միութեան»- Մատենաշար Թիւ 1:**

1915 ի հայրամայններուն հետեւանքներէն մէկը
եղաւ մշակումը մասնագրական նոր միւղի մը, որ
է այդ հայրամայններուն պատմութիւնը, բունի թող-
ուած լրտած հայ բաղարներու եւ զիւղերու անդա-
գրութիւնը, ազգագրութիւնը ժողովուրդին, եւ այլն:

Հայր ի՛նչ որ կորսնցուց թիրբիոյ մէջ, եւ ի՛նչ որ
կրցեց իր կորստանքներուն հետ, այս բոլորին հարագտա
մէկ պատմութիւնը գրել եւ վիճակագրութիւնը կազ-
մել, սովորաւոր աշխատութիւններ են իբր, ար-
ժանի՝ անվերապահ գնահատանքի մը եւ բաշարի-
չութեան՝ այնպէս որ ա՛յս տեսակէտէն տեւէ զործ,
ի՛նչ ալ եղած ըլլայ տարբեր ծառայ ու ծրագիրը,
թանկագին նպաստ մըն է «Թիրբիոյ» Հայոց ժամա-
նակակից լրատուար Գաստութեան մը, որ անշուշտ
գրուելու է օր մը:

Վ. Համարումեանի ԳԻՒՂԱՇԵՒՄԻՆԻ մէկն է
այդ նպատակներէն, սիրուն ապագրութեամբ, շքեղ
կողով եւ մեծաշունդ տխրասով, «պատմական
ազգագրական Ռուսիճարտար»:

Բայց երբ կը կարգատ գիրքը, կ'զգատ թէ պատանքի մէջ եւ պատմութիւն, ազգագրութիւն ուսումնասիրութիւն՝ խոշոր բառերը պզտիկցած են գործին մէջ. թէ եւ Վ. Համարձումեան իր երկու խօսքին մէջ, **Գիւղացեալի** ծակասը գրոշմուած այդ խոշոր բառերուն հարկադրած պատմաբան կերպով մը ուզած է չարտարել՝ յայտարարելով թէ ընկերայ աշխատութիւնը համեա փորձ մըն է Սեբաստիոյ նահանգի եւ, ժամատարապէս. Հաֆիզ գաւառակի բազմահարկ հոգազորձ հայտնեան ընկերային, հասարակական, անտեսական եւ ազգագրական կեանքի ուսումնասիրութեան (էջ Բ-Գ):

Չէրք է խոստովանել որ այս բոլոր նիւթերն ալ շօշափուած են, եւ երանի՛ թէ Վ. Համարձումեան իր շօշափած նիւթերը նկարագրէր պարզապէս, առանց միտումի (tendence), եւ առանց խորհրդածութիւններու, ըլլայ պատմական, ըլլայ փիլիսոփական եւ ընկերայական, եւ այդպէս ընելով՝ իր բերած նպատար մեր ժամանակակից պատմութեան, շատ աւելի արժէքաւոր պիտի ներկայանար. իրքեւ մշակելի եւ ուսումնասիրելի նիւթեր: Եւ արդէն **Գիւղացեալի**ն ռոփնդակութիւնը այս նիւթերու կողմէն ունի արժէք մը եւ ոչ թէ զանօր ներկայացընելու անասկէտէն:

Երանի՛ թէ այսօրիս գիրքը գրողներ պարզապէս իրենց նիւթերը հաւարելին եւ դատարկին զանանք, իրքեւ թանկագին ատարցներ արդէս զի պատմագրութեան եւ ազգագրութեան մէջ ձեւնումաներ օգտուելին տառնցմէ, բուն պատմութիւնը զրելու համար. մինչ իսկ խորհրդածութիւններ եւ միտումնասիրտ անասկէտներ կ'սպաննեն այդ նիւթերը:

Պատմական նիւթեր մշակելու համար երկրորդական աղբիւրներ բուսական չեն: Չոր օրինակ Սեբաստիան պատմութեան մէջ՝ զուխը շատ ճշգիւմ է: Համարձումեան նոյն իսկ ծանօթ Ջ. Անդրէասեան Գերապայձառի **Պատմութիւն** սկանաւոր Բաղաշին **Սեբաստիոյ** եւայլն, անուն գործին (Տպ. Վենետիկ, 1911), որ թէ եւ բանարդուութիւն մըն է եւ միանգամայն ոչ անկողմնակալ գործ մը, բայց պատմական նիւթերու կողմէն մեծապէս կրնար օգտակար ըլլայ Համարձումեանի: Իսկ ազգագրական նիւթերը մշակելու համար կ'արժէր հետեւիլ Բրոքի. Գ. Խոսովսեանցի ծրագրին:

Գիւղացեալի լեզուն ուսուցիկ է գիրքին ա՛յն մասերուն եւ հատումներուն մէջ, որ խորհրդածութիւններ կան, յեղատիտական-կուսակցական ծրարարականութեան ոճով ու շեշտով, սրանք հաստատարիկ եղած են այլ եւս: Վիճակագրական ու նկարագրական մասերուն մէջ պարզ է հայերէնը:

Պատմական անձրոյթիւններ եւ հակասութիւններ ալ ինչ չեն այս հատորին մէջ. բայց հակառակ ասոնց, անզամ մըն ալ բանք թէ **Գիւղացեալի** արժէք մ'ունեցող աշխատութիւն մըն է իր բովանդակած տեղագրական, կենսագրական, վիճակագրական, եւայլն նիւթերուն համար:

Բ. Ե.



ԳԻՒԳԻՒՅ ԿԱՐՈՂԻՊՈՆԵՐԸ

Ե.

ՅՈՎ ՀԱՆՆԷՍ Բ. ԹԼԿՈՒՐԱՆՅԻ
189 66ր. 26 ԵԸ. — 1525

Թիւուրանցին ծանօթ է իրրեւ տազասաց բանաստեղծ: Իր տաղերը սիրուած են ժողովուրդի կողմէն եւ շատ տարածուած: Հետեւաբար Թիւուրանցին մինչեւ հիմայ ալ ուսումնասիրուած է իրրեւ Բանաստեղծ քան թէ իրրեւ կարողիկոս: Բանաստեղծ Թիւուրանցին ալ, սակայն, ճիշդ չէ բնութեւնուած զինքն ուսումնասիրողներու կողմէն: Վանդի եղած պնդաստումներուն մէջ շարժաւորին թոյլ շարժազանցութիւններ կան: Ասկէ վատ, սեանք Թիւուրանցիի արուեստին մարդկայնութիւնը շփոթած են մարմնասար կիրքերու հետ, եւ այս տեսակէտէն, զոր օրինակ, Օրմանեան եւ Անանիկեան, մեծ անիրաւութիւն բրած են Թիւուրանցի բանաստեղծին անմն ու արուեստը քննադատելու աստին:

Թիւուրանցին իրրեւ բանաստեղծ ա՛յնքան գրաւիչ եղած է իր ժողովուրդին եւ զինքն ուսումնասիրողներուն աչքին, որ իր կաթողիկոսական պատմութիւնը անծանօթ մնացած է: Մինչ Թիւուրանցին երեսուն մեջ տարի վատած է կրիլիկոյ կաթողիկոսութիւնը, եւ անշուշտ, ողջմտութեան բոլորովին նահապսկ է կարծել թէ այդ երկար տարիներ անգործ ու ապարդիւն անցած ըլլան: Իրողութիւնը այն է սակայն որ Բանաստեղծ - կաթողիկոսը գործունայ հոգեւորական մը եղած է, եւ իր բանաստեղծի խառնուածքը աւելցրուած է իր հոգեւոր բարձրագոյն պաշտօնին նմայքը:

Որպէսզի կարենանք Թիւուրանցին պատկերացնել այնպէս ինչպէս որ կը ներկայանայ ան մեզ իր բանաստեղծութիւններուն եւ իր պաշտօնավարութեան մէջ, պէտք է ուսումնասիրել իր Ծագումը, իր Բանաստեղծութիւնը եւ իր կարողիկոսութիւնը:

ԻՐ ԾԱԳՈՒՄԸ

Յովհաննէս Բ. Վիլյոս. կրիլիկոյ իր տաղերուն մէջ ինքզինքը կ'անուանէ Թուրուանցի, Թուրկուանցի:

Ո՛րք է Թուրուանցի կամ Թուրկուանցի, կամ Թուրկուանցի, կամ Թիլկուանցի կամ վերջապէս՝ Թիլկուանցի, որ կը յիշուի իրրեւ ասան եւ զիլզաֆաֆ: Մեր մասնեագրութեան մէջ Թիլկուանցին առաջին անգամ կը հանդիպինք Ներսէս Եւսերճաւի առան, որ իր երբոր Գրիգորիս կաթողիկոսի (1113—1160) հրամանով դասանարանական թուղթ մը գրեց թի խնդրոյ ուրումն աստուածասիրի

Առիւծ կոչեցեալ իւրանի՝ Թլիւրան տանիւն։

Այդ Թուզիին սկիզբը գրուած ծանօթութենէն կը հասկըցուի թէ Թլիւրան տանը կը գրառուէր Միջագետքի Անայի Թանգիլի մէջ, ուր հայ ժողովուրդ մը կայ, որուն քահանաները վէճի բռնուած են իրարու հետ կարգ մը կրօնական խնդիրներու մասին, և տեղւոյն իշխանը Առիւծ՝ ուղղակի Հռոմկիայ գիտած է կաթողիկոսին, որպէսզի այդ վիճելի խնդիրներուն նկատմամբ գրէ հարկ եղածը քահանաներուն և զազրեցնէ վէճը։

Միջին դարերուն Միջագետքի մէջ բարդաւան հայտնութիւն մը կար, և Թուզիւրան մէկն էր Միջագետքի հայաբնակ վայրերէն, ուր մնած է մեր քանաստեղծ կաթողիկոսը։ 1388 (ՊԱԷ)ին Սահիանոս երէց՝ երկստան նամակագրաց կտակը կը գրչարկէ՝ «ի գերագաղաք Թուզիւրանիս, յԱստուանամին սուրբ տանարիս» (Տաւեան Յուլիոս, էջ 413)։ Ժէրգ զարուս մէջ կը յիշուին նոյն տեղէն սուրբ երկու եկեղեցականներ, «Թուզիւրանցի Նիկիոյ աշակերտն կրպօ Թուզիւրան», որոնց ստաշիներ, Թուզիւրանցի Նիկիոյայտս վրդ., 1657ին փոխանորդն է Գ. Պարսի պատրիարք Քերթապի Թովմասին (Պաճ. Գ. 672. և երեմիա Չէլէպի. հրատկ. Տէր. Քարտման, էջ 51 և 382)։

Հայ աշխարհագիրներ Թուզիւրանը կը նույնացնեն Յորի հայրենիք Աւսիաի հետ (Ալիսան. Քղիկն. Առիւրն. էջ 565)։

Ըստ Կ. կոստանեանցի Թուզիւրան սգրտնուած է Հայոց Միջագետքում Տիարբէքիը կամ Ամիգ քաղաքից զէպի հարաւս (Յով. Թլիւրանցի թէլ-Քալման է Թուզիւրան, փոքրիկ քաղաք մը, Վլիւան-Շէնիի մօտ, «Հայկական Միջագետքի շրջանակին մէջ» (La Roseaie d'Arméme Tome Second, p. 153)։

Բայց Չուէն Սրբազան, ըստ ինձ, թէ ինքն ստուգած է Սեւերկի հայ քահանայէն որ այժմ Թլիւրան անուն գրեզ մը կայ Սեւերկի հարաւսին կողմը, Վլիւան-Շէնիի մօտ, 20-25 տուն բրնակալութեամբ, որ քիւրդ են՝ արար տարազով։ Այս քահանան անձամբ գացած է Թուզիւրան գիւղը։

Միջագետքի հայաբնակ քաղաքներուն հայտնութիւնը բնաջինջ եղած է բոլորովին, ինչպէս նաև երկրասի Միջագետքեան հովիտը, Հռոմկուրայէն մինչև ձորապոլսու, ուր Քեսաթիայի և կարկառի պէս նշանաւոր հայաբնակ քաղաքներ կային։ Հայտնութիւնը միայն 1915 չէ որ տեղահան ու տարագիր եղած է իր բոյնէն . . .

Պիտի բախինք վերջուպէս թէ մեր քանաստեղծ կաթողիկոսին ծննդաբայրը, Թլիւրան, հայաբնակ չէն տեղ մը եղած է Միջագետքի մէջ։ Այնքան զէջ աւերուած են այդ տեղեր որ հայտնութիւնը յիշեցնող քիչ բան թողուած է ևս կամ բոլորովին ջնջուած է։


Այստեղ, երուսազէմ, Ս. Յակոբի շրջափակին մէջ, Ս. Թորոս եկեղեցւոյն աւանդատունը, որ միաստուեր մասուռա մըն է նուիրուած Ս. կա-

թաղեաի, սպիտակ մարմարէ խաչքար մը կայ հիւսիսային պատին վրայ թաղուած, որուն յիշատակագրութեան համեմատ Թլիւրանցիին հարանունն է Ղուկաս, իսկ մեծ մօր անունը Տիլի (Տալիլ ?)։ Յիշատակագրութեան մնացած մեծ մասը զմբատարար այնպիսի սպազրութեամբ քանդակուած է որ անկարելի եղաւ քակել։ Այդա թէ ոչ պիտի գիտնայինք իր ծնողաց և պարագաներուն անունները լման։

Տրդատ վրդ. Պալեան հազիւ կըցած է կարգալ այս խաչքարի գիրերուն առաջին երեք աւղերը, այն ալ ոչ-անսխալ (Նիկոբ. Ս. Մեղմի. Տոյ. Կ. Պալիս, 1892, էջ 123-124)։

Խաչքարիս չափն է 62.5 x 31.5 ս. մ., որու վերին մասը խաչ մը քանդակուած է, իսկ վարի մասին վրայ, 28.5 x 31.5, գրուածքը։

Խաչքարը այնպէս մը թաղուած էր պատին վրայ որ եղերքները գահի տակ էին մնացած, խափանելով գիրերը։ Մենք խաչքարին եղերքները մաքրագործեցինք, և կարելի եղած չէզքրտութեամբ ընդօրինակեցինք հետեւելը։



Խաչքարս շատ Պատուած է, և այս պատճառաւ կտարուած է աջ անկիւնն ալ և կորսուած է թուականը կամ ջնջուած։

Թլիւրանցիին կարգ մը աշուղներու պէս անուս, բնածին տաղանդ մըն է, եթէ ոչ՝ ուսեալ բանաստեղծ մը։ — Ուսեալ բանաստեղծ մըն է անշուշտ, բնածին տաղանդով. և ասիկա յայտնի է իր արուեստէն ու իր լեզուէն։ Պիտի բնինք նոյն իսկ թէ փիլիսոփայ-բանաստեղծ մըն է։ Շատ լաւ թափանցած է մարդկային հոգեբանութեան։ Շատ լաւ կը գիտէ և կը նկարագրէ բնութիւնն ալ։ Շատ լաւ իւրացուցած է նաև Սուրբգիրքը, իր ժամանակին բմբռնուածով և գիտութեամբ, Թլիւրանցիի հայերէնը հիանալի է պարզապէս։ Ուսեալ, զեղեցկապէտ, հաշակի տէր բանաստեղծ մը միայն կրնայ տայ բառերուն այնպիսի իմաստներ և զարժուածներ, որոնք լեզուին արտայայտութիւնը ձաղիկներու պէս կը պնեն ու կը պերճացնեն, երանգներու պէսպիսու-

վեամբ և կենդանութեան նստադրութեանն երբ:

Թվութեանցին իր է ման տաղան մէջ կ'աղ- նարկէ իր իմաստուն անձի արժէքին:

— Ի՞նչ շան է իմաստութիւն.

Բան զգէս ազգս մնայ էս:

Իրեն զրեթէ մամանկակից են Մզրտիչ Նազաչ, Տիգրանակերտի նշանաւոր արքեպիսկոպոսը, նոյնպէս տաղասաց, և Ալթամարի կաթո- ղիկոսը Գրիգորիս, այս ալ նոյն արուեստէն, եր- կուքն ալ ուսեալ բանաստեղծներ, քայքայ աստեղ և ոչ մէկը կը հասնի թվութեանցիին՝ արուես- տի և լեզուի ինքնաստութեան կողմէն:

Ինձ շատ հաւանական կը թուի որ Թվու- րանցին իր երիտասարդութեան մէջ ինչ նուիր- ուած է կրօնաւորական կեանքի, այն ալ Մշտչ Ս. Կարապետ վանքին մէջ:

Իր Աչեղ է թուի ստղին մէջ կ'ըսէ Թվու- րանցին:

— Ասա՛ զրան Յովնանէս.

Է՛ր կալ ինայնս.

Դու Սուրբ Կարապետի

ձորն ու ծառն էս:

Սու՛րբ Կարապետ,

Շուս կալ ինչքեմ զեկ,

Չստղոյն և զստղոյն

Ի Չարէն փրկիս:

Կոստանեանց հիմնուելով այս առիթու վը- քայն կ'ըսէ.

— Վեանդութեամբ հասել է մեզ այն զա- զաւորը թէ ՎՆու Սուլթան մտրատատուս սուրբ Կարապետը հաւատով իրեն ազգայնականներին, խ- բրեն ուխտաւորներին, պարզեւում է զանազան միջոցեր, ինչպէս են նուազելը երգելը, լարի վե- րայ խաղարը, և այլն: Նոքա, որոնք իրենց եօթ- նամեայ պահանջութիւնից և իրենց ուխտը որբութեամբ կատարելուց շնորհ հասնում են ի- րենց բազմանքին, իրենց համարում են ծառայ և ճորտ Ս. Կարապետի. զոքա են զանազան ա- շուղները, բմրշամարաները, լարխաղացիները, և այլն: Արդե՛ս ք Յովնանէս Թվութեանցին ա՛յդ իմաստով է խոսում իւր մասին, թէ նա նուիր- ուած է եղել Ս. Կարապետի անունը կրող մեծ վանքի, չենք կարող որոշել: Սահայն նորս եր- զերի մեծ մասի ներքին բովանդակութիւնից կարելի է մակարերել, որ նա առաջին իմաստով է իրեն անուանել Վճառայ և ճորտ Ս. Կարապե- տի» (Յով. Թվութեանցի և իւր Տաղերը, էջ 7):

Առանց վարանումի կարելի է բռն թէ Թվու- րանցին Մշու Ս. Կարապետին կ'ահաւարկէ. և մենք տարերելով Կոստանեանցէն պիտի բռնք մեծ հաւանականութեամբ թէ Թվութեանցին Մշու Ս. Կարապետի միտքն է. հո՛ն պատրաստուած է հոգեւորական կեանքի, և հո՛ն սկսած է տաղել և երգել, Հայաստան աշխարհի նշանաւոր Սուր- բին, Յովնանէս Կարապետին պաշտպանութեան տակ: Եւ ինչպէս կ'երևի իր Տաղերէն, Թվու- րանցին բնածին տաղանդ մը եղած է ո՛չ միայն իրրև տաղասաց, անշուշտ նաև երգահանը իր տաղերուն, այլ նաև իրրև բմրճող աշխար-

հարար զրելու պէտքը: Այսքան յաջողութիւն հրաշքով չէ՛ որ պիտի իրագործուէր տաղանդա- ւոր Թվութեանցիին վրայ, այլ կանոնաւոր աշ- խատութեամբ և ուսումով:

Մենք իրականութեան հակառակ կը զրու- նենք Կոստանեանցի այն կարծիքը թէ Թվու- րանցին աշխարհիկ ու ամուսնացեալ անձ մը և- զամ ըլլայ և յետոյ՝ շուշտակ կրօնաւոր: Չրի կարծիք մըն է ասիկա: որովհետև Թվութեանցիի տաղերուն մէջ սե է ակնարկ չկայ այս մասին: Կոստանեանցի իր այս կարծիքը կը հիմնէ այն իր- զութեան վրայ թէ Թվութեանցիի տաղերուն մէջ գեղեցիկ սեւը շատ նշտութեամբ և մանրամաս- նութեամբ նկարագրուած է, և կը հետևեցնէ թէ ասիկա բնտանեկան կեանքի մը հետեանք կրնայ ըլլայ միայն (էջ 15): Յրմանեան, Կոստանեանցի կարծիքին հաւանելէ ետքը, քայլ մըն ալ յա- սալ կ'երթայ ըսելով. «Գիտի աւելցնենք ևս թէ երիտասարդութիւնը սիրոյ և զուարճութեան նը- սիրելէ ետքը յանկարծական զեպքի մը առջև մտախոսած և եկեղեցւոյ նուիրուած պիտի ըլ- լայ» (Ազգագր. էջ 221): Անհիմն Թեմազրու- թիւն մըն է այս այլ Իսկ Մ. Յ. Անանիեան այնպիսի կարծիք մը յայտնած է Թվութեանցիի մասին, որ հակառակ է ուղիմտութեան և քննա- զատական անաշուտութեան: «Այս բանաստեղծը, կ'ըսէ Անանիեան, սէր կ'երգէ և գեղեցիկը կը զրուատէ՝ սիրահարի մը բոլոր շնորհութեամբ և նոխարութեամբ: Բայց իրեն անխուսափելի քրիս- տանական պարտականութիւնը կը համարի իր բերթութեաննրուն աշխարհիկ ազգեցու թիւնը ու շնչացնել իր վերջին տողերուն մէջ: Չարանի կեղծաւոր մըն է այս մարդը թէ հոգեւոր և թէ մարմնական կեանքերու անյազմելի երկուսիե- նէն տանջուող բարեպաշտ աշուղ մը. թող ըն- թերցող տայ իր վճիռը» (Պոզնակ. 1923, էջ 96- 70): Անանիեան իր անիրաւ վճիռը արձակելէ ետքը, իր ընթերցողը ազատ կը թողու իր ու- զամ վճիռը տալու:

Իսկ մեր ուսումնասիրութեան արդիւնքը այն է որ Թվութեանցին ո՛չ շուշտակ մըն է Կոստան- եանցի կարծածին պէս, ո՛չ իր երիտասարդութիւ- նը սիրոյ և զուարճութեան նուիրած մէկն է, Սը- մանեանի ենթադրածին պէս, ո՛չ ալ սշարանի կեղծաւոր մը: Անանիեանի երևակայածին պէս:

Թվութեանցին, միայն Կոստանեանցի հրատա- րակած Տաղերուն մէջ այնպիսի տաղեր ունի, ո- րոնք կ'ազգայակեն թէ ինքն կրօնաւոր մըն է, և այդ կրօնաւորական կեանքին մէջ է որ երկ- նած ու տեղեւած է հետեւեալ պատկերները.

Գե՛նայ բաժու տաղէն.

- Մարդ որ սիրոյ կու հանդիպի,
- Նա քան զկրակ կու լինի վառ,
- Այլ ոչ ազօթք ի միտ կուզայ,
- Ոչ Յայտնուր և ոչ ալ ճառ:

Աւել նման տաղէն.

- Դուք օրինակ ես աղէկնում.
- Ձեզ սիբէ Աստուած եմ մարդ.

Հարեզանդնիս եւ որոպայր,
 Քոնամայից սկամակուս գորդ,
 Զմեակեցին ինքն սանիս,
 Որ կացեւ է զօրն անարաս:
 Բոյրս անձամբդ սուրբ անարատ,
 Եւ կու գրեմ գիտ քեզ մատաղ:
 Ու քեզ ծառայ ու քեզ զէքսմէ:
 Բայց ասեմ, ճարակ չկայ,
 Մահու մեղաց ներքե եմ ես,
 Հայիմ քեզ, հայիմ ի նա
 Որ ի հողոյ սակզմեր զքեզ:
 Խե Յոփաննէս Թուրքուրանցի
 Զօրն ի բուն ընդ այլ կ'ասես,
 Զմարդն ի կրակ կու ձգես,
 Դառնաս, ընուս չուր, ւանցանես:

Լոյս երեսաց սաղէն.

— Հարիւր տարույ հարեզանին,
 Որ ճերմակն է դարձեր զեղին,
 Կարէ զհօտարի պատարագին
 Որ քեզ ուզէ առջև խաչին:

Պու զաւեանային տաղէն.

— Սէրն կու տանի զամօթն երեսէն,
 Ի հարեզայէն և ի վարդապետէն.
 Երէջ, սարկուազ կու ձգէ ի կարգէն,
 Տանի գիւելքն ի գլխուն, զամօթն երեսէն,
 Անէ մալամսթ, հանէ արեւն.

Սիրով մի՛ սպանաներ
 ձէլլէաւ էֆէնտի:

Եւ զձեզ սեսայ տաղէն.

— Թէ վարդապետն զձեզ սեսնու,
 Մտնայ զուսումն ու շատ գրուեր,
 Ամէն անձամբ ի դոզ ելնու,
 Անցնի ամառն ու ձմեռունք:

Քեզ հոգեւոր խոս մի սամ տաղէն.

— Պօզոս առ մեզ կու հրամայէ,
 Թ'արբեցութիւնն խիտ շար է:

Վասն տուս սիրելեաց, Ի վերայ մանուան, Թէ մտնն չէր տաղերը բոյրտօյին հոգեւորական ու բարոյագիտական են: Եւ իր տաղերուն այս ներքին փաստերը ցոյց կուտան թէ Թլիւրանցին նոյն իսկ իր ամէնէն կրակոտ սիրոյ երգերը գրած ասեմ վեղարուս մըն էր, և ոչ թէ աշխարհիկ զբօսանքներու մատնուած մը կամ շուշտակ մը: Շատ շատ, բանաւոր է բեկ թէ իր ամէնէն աւելի նոյանի և համարձակ համարուած տաղերը գրած ու երգած է իր երկտեստադու թեան տարիներուն:

Թլիւրանցին իրատես մարդ մըն է. կեղծիք չունի, պարտում չի սիրեր: Մարդը և մարդկային բաները լա՛ւ զիտող մըն է, և իր երկտեստադու թեանէն մինչև իր կաթողիկոսութիւնը կուսակրօն հոգեւորական մըն է, տաք խառնուածքով: Կը նկարագրէ իր զգացումները, իր կիրքերը և կը հակադէպէ զանոնք բարոյական պարտաւորութեան մը զուարթ գիտակցութեամբը, և զասեր կը հանէ անոնցմէ բոյր անոնց, աշխարհական թէ եկեղեցական, աշխարհիկ վաշխներուն ու հանցանքներուն չափազանցութիւն:

Ներքև և վտանգներէն զգուշացնելու համար գանձք:

Ի վերայ մանուան տաղէն.

— Ի վեղամայ մինչև այսօր,
 Շուշ կեկանի զոք չէ թողած,
 Գիտեմ չլսես խրատու գրոց,
 Մեղաւորաց թ'իւն կայ պահած:

Թլիւրանցին սիրոյ երգերուն հոյանի և համարձակ պատկերները հասկնալու համար պէտք է աչքի առջև բերել Սուրբգրոց երգերոցը, երբայական բանաստեղծութեան ամէնէն սիրաբան (erotique) Տաղը: Երգերոցը տառապէս ամէնէն իրապաշարիկ պատկերն է յանձին կնոջ մարմնաւարում սիրոյն: Բայց այդ հոյանի երգերը երգերուն՝ սկզբովիմ քնարերգութիւն մըն է, նուիրագործուած քրիստոնէական եկեղեցւոյ մէջ: Երգերոցը իր այդ խորհրդաւոր հանդամանքով ե՛րբն է մարդը սիրոյ, բսենք պղատանական սիրոյ, և Թլիւրանցին ներշնչուած է երգերգուցէն իր բոլոր համարձակութիւնները կը պարտաւոր ատոր, և ատոր կոթնելով է որ ինչն ալ իր զմայլելի հայերէնով նուագիւր է աշխարհիկ կեանքին երգերոցը հայ ժողովուրդին մէջ, այնքան գրաւիչ ոճով և այնքան ժողովրդական սքեով, բոլոր այն տաղասաց—բանաստեղծներուն պէս, որոնք ժամանակակից են իրեն և որոնց լուսաւոր կանաւոր կը փայլի իրմ յառաջ և իրմ ետքը, աշխարհաբար գրականութեան պատմութեան հորիզոնին վրայ:

Մենք կը հասկնանք որ աշխարհի և մարմնի գրօսանքներուն նուիրուած Սոստիմոս մը (ՅՆ-430) օր մը կընայ փոխուիլ և կընայ ամէնէն հագեթօս աստեղնագիրը և աստուածաբանն ու սուրբը զառնալ արեմտեան եկեղեցւոյն. մենք կը հաւատանք որ մարդը մա՛րդ է կեանքի բոլոր հանգրուաններուն վրայ, բայց չենք հաւատար ամենէն որ հայ ժողովուրդը այնքան անբարոյացած նկատուի և Հայց. Եկեղեցին այնքան ինկած համարուի որ մարմնի կիրքերուն և ցանկութիւններուն մէջ թախտաւոր մէկը, թող ըլլայ ան նոյն իսկ իր ժամանակին ամէնէն տաղանդաւոր բանաստեղծը, բերեն և կաթողիկոսական արտաբարձրացնեն: Նոյն իսկ սա մեր լազատախոհ ժամանակներուն մէջ այս ազգը նարդէլի պէս բանաստեղծ մը կ'. Պոլսի պատրիարք չըբաւ. հակառակ անոր ուրիշ շատ մը չլսեալ յատկութիւններով և առաւելութիւններով օժտուած ըլլալուն, և Աշխարհեան Խորէնը նախազատեց նարդէլ խորէնին:

Ինչպէս կարգ մը ուրիշ բանաստեղծներուն, նոյնպէս Թլիւրանցին համար գեղարուեստ մըն է բանաստեղծական սիրոյ պատկերները զձեզ և բարոյականներ հանել անոնցմէ: Թլիւրանցին Աստուածամիլն ալ երգած է, Աւաշտօղթօսութիւն ալ սկսած է երգիլ, բայց չէ կրցած աւարտել: Եւ իր արուեստին արուեստը փայլեցնելու համար իր Տաղերը գրած է երեք լեզուով, հայե-

բէն, Թիւրքերէն և պարսկերէն. զուս Թիւրքերէն ստղեր ալ զբաժ է Քիւրաբանցին:

Իր արուեստին վրայ կը խօսինք յաջորդ հաստատմին մէջ, երբ զայ կարգը բանաստեղծ Քիւրաբանցիին:

Հոս բաւական է. իբրև մէկ կողմը իր կեանքին, ինչ որ ըսինք իր կրօնաւորութեան վրայ, իբրև միտքան Մշոյ Ս. Կարապետ վանքին: Չենք գիտեր թէ կաթողիկոսութենէ յառաջ առաջնորդական պաշտօն ալ վարած է. — շատ հաւանական է ասիկա, և մենք կը կարծենք թէ Յովհաննէս Բ, ո՛չ միայն բնիկ Քիւրաբանցի է, այլ նաև Առաջնորդը կամ Եպիսկոպոսը Քիւրաբանի եկեղեցւոյն: այս ենթադրութիւնները կ'ընենք նկատի առնելով իր Տաղերուն վերջաւորութիւնները, որ կը շնչա՛ծ Քիւրաբանը ըլլալը:

Եւ Յովհաննէս Քաթողիկոսացի:

Եւր ինքնափառաբարձ մըն է բանաստեղծ և փիլիսոփայ տաղասացի մը համար, որ աշխարհի բոլոր ունայնութիւնները կ'երգէ ու կը զեղեցկացնէ զանոնք, անգամ մըն ալ շնչանք, պարզապէս բարոյական զանոն հանելու համար ստանցմէ իր Տաղերը սիրողներուն:

Քիւրաբանցին երկարակեաց մը եղած է, և

խնամքով կ'ուզենք գիտել տալ թէ ճարմնի հանդիսներուն մէջ հայած մաշած անձի մը համար բնախօսապէս անհնարաւորութիւն մըն ութսունէ աւելի տարիներու գործունեայ կեանք մը ապրել:

Քիւրաբանցին չէ՛ ման, Բանի՛ զԲեզյիւսեմ տալը կը վերջացնէ սա խօսքերով:

— Յովհաննէս Քաթողիկոսացի.

Չուր կ'ասես, զայլ որ խրատես.

Եօթմասուն տարի լցնը

Ի մեղաց մէջն ևս կացեր:

Քաթողիկոսացին վախճանեցաւ կամ 1524ին վերջը և կամ 1525ին սկիզբը. պահ մը ենթադրելով որ այդ տողերը գրած ըլլայ 1525ին, այն ատեն ճնամ պիտի ըլլայ 1525-70=1455ին: Իր կաթողիկոսութեան տարին է **1489** Յնթ. 26, և այդ կը նշանակէ թէ կաթողիկոս եղած պիտի ըլլայ 34 տարեկանին, (1489—1455=34) ինչ որ հաւանական չի թուիր մեզ. առնուազն 45 կամ 50 տարեկան պէտք է ենթադրել կաթողիկոսութեան կոչուած ատեն. այս հաշուով Քաթողիկոսացին վախճանած պիտի ըսենք 80—85 տարեկան, որուն 36ր նուիրեց Վրիլիկոյ պիտի ծառայութեան, ինչպէս որ պիտի տեսնենք:

(Շարունակելի)

F. S.

ՆԵՒԱՐՔ ՆԱԽՆԵԱՑ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Ս. ԵՔԻՐԵՄԻ ԱՍՈՐԻՈՑ

ՎԵՏՏԱՍԱՆ ԱՍՏՅՈՒՄԻՔ ՎԱՍՆ ՆԻԿՈՍԻԿԵՍՑ ԲԱՂԱՔԻՆ

Ինքն ճարտարութիւնն ուսուցանելո՞ց է զսուգ միջոյ: Զի մի մի ճարտարութիւն, իբրև զարինա՛կ հարազատութեանն է: Մի զբաղումն բազմաց, իբրև զտո՛հմ միջոյ է: Եւ աւարտք ի ձեռն գասու, իբրև զազգէ՛ կապեալ լինին: Եւ լուծ միտքան բաժանելոց, մի՛ հարթընթացս⁽¹⁾ ուսուցանէ: Լացցին երախանք զերախանս, զի խափանեա՛ց մահ զտունս նոցա: Ո՛չ ու զզին սեղանք նոցա առաջի իւրեանց ի բազմականս: Ո՛չ լինին պսակք պըսակք մանկտի զսեղանովք նոցա: Դասք թաղողք միմեանց, թաղեցա՛ն առանց թաղալու զաց⁽²⁾: Եղև նոցա բարկութիւն թաղալ,

և ելլե՛ց զտեղի բազմաց: Փոխան ճշոյ կանանց, բարբառեցա՛ն ևւ ճշեցին սրահք: Անկա՛ն որմք ի վերայ աշաց: Փոխանակ⁽¹⁾ սպասելոյ ձեռաց, անկան յարկք ևւ ընդ հանդերձից ծածկեցին զմերկութիւն մեռելոց: Զկեանս նոցա ևւ զբմահս իւրեանց պաշտեցին յարկքնոցա: Մածկեցին զթըշնամանս մերկաց, ևւ զառականս մեռելոց: Զգոտացոցցին զմերկութիւն կենդանեաց, ցածուցին զմեռելութիւն մեռելոց ծածկեցին: Որդիք նոյի ծածկեցին զհայրն իւրեանց, ևւ զյարկքն այն զընակիչս իւրեանց: Արժա՛ն է երախանաց որ բազմեալն են, յիշիլ զերախանն որ կորեանն: Մտցէ փոքր մի տրամութիւն, սաստեցէ յարկեցութիւն: Լացցէ՛ մածակալ զ[ը]նկեր

(1) Նոր բառ, որ չի՞ ի բառգիրս:

(2) Ծռ. ունէ՛ր՝ բաղազաց, զոր ուզող: սը. սղրիցն յաւելով աւ ի վերայ տղին:

(1) Ծռ. աւնէ՛ր՝ փոխան, յոր յաւելու ուզողն՝ աղի:

իւր, եւ ժշակ զգործակից իւր: Եղիցի խորհուրդ նոցա երկիր, ժողովեցին ի նմանէ զարմտիս: Ազամ մաճակալ առաջին եղ լուծ ծննդոց⁽¹⁾ իւրոց: Ելո՛յժ մահ ի լծոյ անտի զորդիս ազամայ իրբեւ զազամ: Դադարեցին վաստակեալք ի վաստակոց, եւ տկարք յաշխատութենէ: Զընթացս այն առանց թուոյ, զադարեցո՛յց մի հրաման: Լացցեն տգէտք զտգէտս, եւ միամիտք զ[ը]նկերս իւրեանց: Աւրէն է անմեղութեան, զի լացցէ՛ զանմեղութիւն: Լացցեն խորագէտք զխորագէտս, եւ հանճարեղք զմաստունս, զի լուեաց ի զժոխս ուսումն, եւ խափանեցա՛ւ անգ իմաստութիւն: Յաղթեցին իմաստունք աղբերաց, զի խաւսուն էին բղխմունք իւրեանց: Հատաւ ի զժոխս իմաստութիւն նոցա, զադարեալ եւ հաւատարեալ են ընդ տգէտս: Աւրէն է ընտրողութեան, զի լացցէ՛ զիմաստութիւն: Տրամեցի գատաւոր վասն ընկերի իւրոյ, եւ իշխան վասն զուգակցի իւրոյ, զի թափուր եղին զրունք իւրեանց, եւ կորեան յանկարծ կարգք նոցա: Աւրէն է զլխատութեան, զի լացցէ՛ զպետութիւն: Լացցեն եւ մեծատունք զմեծատունս զ[ը]նկերս⁽²⁾ իւրեանց, զի ի միասի՛ն մտին ի զժոխս ընչիւք եւ որդւո՛վք իւրեանց: Յանկողինս նոցա կակուղք, եւ ի մարմինս նոցա սպիտակք: Ար զգեցեալ էին փափուկս, ահա զգեցեալ են կարկառ մե՛ծ: Աւրէն է եւ իշխանաց, զի զգասցին վասն իշխանաց: Մխիթարեցի՛ն եւ աղքատք ի վերայ աղքատաց ընկերաց իւրեանց, զի ի միասի՛ն մըտին ի զժոխս ընդ թաղաւորս եւ ընդ որդիս թաղաւորաց: Յաճախեցէ ծառայից մխիթար, ծառայակցաւք ընկերաւք իւրեանց, զի ազատեցան յանկարծ առանց ապտակի եւ առանց զրոյ, Լացցեն անմեղք զանմեղս, զի ընդ մտանել նոցա եղեւ է՛լ իւրեանց: Ընդ ելանել յարգանդէ, եղեւ մուտ նոցա ի հող: Մեռան անմեղք ի զզրոցս, հաւտք հաւտք իջի՛ն ի զժոխս: Ելանէին միշտ եւ գային, ճարակէին զուսումն եւ մըտանէին: Յայնմ աւուր մեծի աղեալից, ելին է՛լ յաւիտենից: Այն ետեւ մայր գոբիբի իւր, եւ ոչ կարճագաւակ⁽³⁾ զմիամուր իւր, Ամենայն ոք

ուր եւ զիպեցաւ, անգասի՛ն եմուտ ի զըժոխս: Լացցէ հարսն զ[ը]նկեր իւր, զի ընդ սկզբա՛նն եղեւ կատարումն իւր: Պաշտեաց առազատս նորա զերկոսեան, զի եղեւ առազա՛սա եւ զերկզման: Լացցէ խաւսեալն զ[ը]նկեր իւր, զի ընդ խաւսման իւրեանց մա՛հք նոցա: Կորեան առիթք յառթութեան⁽¹⁾, ետուն հատատութիւն յաւիտենից: Կողմն զ[ը]նկերն ոչ նենդէ, զի զադարեցի՛ն ի հող փոփոխմունք: Երազտան էր անգ մահ, զի զերագո՛ւնս այն որոտյր: Եմուտ մահ եւ յաւփըշտակեանց զառաւանակս⁽²⁾, եւ զառաւանդեալս⁽³⁾: Լացցէ կոյս զ[ը]նկեր իւր, զի զրկեալ են յերկուց կողմանց: Այն ընտրեցին զսրբութիւն, եւ ո՛չ ստացան զամուսնութիւն: Լացցէ ծընեալ զ[ը]նկերբեր, եւ չղի զզուգակից իւր: Միոյն թաղեալ է մանուկ ի զոգ իւր, եւ միւսոյն ամբոն յորովայնի: Կին ամուլ մխիթարեցի ի վերայ ամուլոց որ կորեան, զի ոչ հերձան ընտերք⁽⁴⁾ իւրեանց, եւ ոչ ապականեցան մանկունք իւրեանց: Հեղձեալ է մայր եւ առ նմին հեղձեալ եւ ընկեցեալ սիրելիք իւր: Մամկեալ են ամուլ կանայք եւ ընդ նոսին արամութիւնք իւրեանց: Մի արամեացի ամուլութիւն, զի ընդ սուգ իւր եւ մխիթարութիւն: Ո՛չ կրէ յորովայնի զամիսս, ո՛չ անուտ ի զիրկս իւր զաման: Ո՛չ կայ յաշտիճան մահու: Ո՛չ լայ ի զրաց զերկզմանին: Իցաց առաւել աւրէն է⁽⁵⁾ լալ զամենեւեան առհասարակ, զի լի՛ են զթովք անձինք իւրեանց, եւ աչք իւրեանց արատաւաւք: Յորժամ մեռուցանեն զընեքին զութս, զեղո՛ւն եւ հեղուն զարտատուտ արտաքս: Լացցէ ծերն զ[ը]նկերս իւր, զի ո՛չ պատուեցան ալիք նորա: Եւ եղեւ բարկութիւն նմա թաղաւղ, թաղեաց զնա եւ զթաղաւղս իւր: Աւրէն է եւ ալիւտութեան, զի շարչարեցի՛ ընդ ծերութեան: Լացցէ զուխտ նոցա ուխտս այս մեր, եւ զցածունս⁽⁶⁾ նոցա ցածունքս մեր: Աւրէն է սիրոյ եղբարց, զըշտանալ ընդ

(1) Օր. գեղ' ծնողոց:
 (2) Օր. ունի' զնկերս:
 (3) Նոր բառ:

(1) Նորածն բառ, որ չիք ի բառգիրս:
 (2) Բառ անձանօր, քերեսս = զառեւանկս:
 (3) Թերեսս զառեւանգեալս:
 (4) Օր. ունի' ընկերք. ուղղիցն զնէ ի լուսանցո՛ւտ. բառ այսմ ընթեանի է՛ ընթեւրք:
 (5) Է յաւելուած ուղղիցն, ի վերայ սողիցն եղեալ:
 (6) Օր գրէ զցածունք. ուղղիցն յաւելու՛ս:

սուգ անդամոց իւրոց, դարձցի մըխիթարեացի, զի չոգան իրրեւ զվաճառականս, յաւգնութիւնս եւ ընդ նոսա աղաւթք որ առաւել են քան զգանձս: Էլին ընդ նոսա պահք սուրբք, որ լաւ են քան զահանս ազնիւս: Զոգաւ ընդ նոսա մխարանութիւն, որ զլէ դմարգարիտ: Զոգաւ ընդ նոսա հաւատ, որ պիտո՛յ է թաղի արքայութեան: Զոգաւ ընդ նոսա կուսութիւն, մարգարիտ պատուական պսակի: Զոգաւ ընդ նոսա զգառութիւն, պատմուճա՛ն որ վայելէ սրբոց: Տրամեսցի սիրով սարկաւազունք: վասն սարկաւազաց ընկերաց իւրեանց, զի չոգան ի հանդիպութեան տեղեացն, եւ մեղինացն ի ժողովատեղեաց(1): Որ պաշտեցին յերկրի սրբապէս, ժառանգէն ի բարձունս յիրուի: Աւրէն է այս սիրելեաց, զի յիշեսցեն զանդամս իւրեանց, Յիշեսցեն եւ կրիցունք զձերս պատուականս ընկերս իւրեանց, որ իրրեւ զպսակ լիս(2) էին ժողովրդեանն որ ննջեաց ի տապնապի: Եղիցի պաշտան այս մեր, հայելի՛ այնմ պաշտաման: Յայսմ մատուտը սրբութեան յիշեսցեն զհեռաւորն: Յայսմ տաճարի լացցուք զայն, եւ նովա՛ւ ընթացցուք առ սա: Յայսմ եղիցի աղաչումն(3) մեր, եւ նովա՛ւ եղիցի մեր արհաւիրք: Քահանայք միշտ ի սուգ մտցնե՛, զի տիրեա՛ց բարկութիւն ի սրբութեան: Վասն սրբութեան եւ տան սրբութեան, երկիւզ է բերանոյ եւ խաւսել: Եւ թերեւս եւ բովս իսկ կազմեաց բարձրեալն ժողովրդոց իւրոց, զի երեւեսցի սգայելոյ այն, յայնմանէ որում ոչն ցաւի: Այս համբաւ, իրրեւ բով քննէ զմիտս լսելեայն զուրութեան իսկ զտրամութիւն ուրուք նրկարէ՛ յերեսս նորա: Որ ընդ այս ոչ վըտանայ, ո՛չ այնպէս է բնութիւն իւր: Եւրով ինչ վըշտացո զնա, եւ տես զի ամենեւին վշտացող է: Զի՞նչ մեծ է քան զսրբութիւն, կամ մաքուր քան զտուն սրբութեանն: Երկոքին թշնամանեցա՛ն անդ: Ո՛ զուարթացուցէ զգէմս իւր, զի լսեաց ընթերցուած գրոց եւ հաղիղոյք(4) սաղմոսաց: Զի՛ք ընթերցուածք ի ժողովս նոցա, եւ ոչ սաղմոսք ի տաւնս նոցա:

Հատաւ կարգ ընթերցողաց, զպիւր զընկեր ոչ իջուցանէ տեղին ուրացողաց: Հերձան ի նմանէ երկրպագուք: Իհմն որ շինեցին ի միջի, եղև աղբիւր ի միջի: Ընթացան առ նա ականջք ծարաւք, եւ արբի՛ն ի նմանէ կենդանութիւն: Արբին ի նմանէ ուսումն, առին ի նմանէն եւ ետ՛ւն նմա: Հատոյց բերան փոխանակ ականջաց, գոգութիւն փոխանակ թարգմանութեան: Երբարմն են զգայութիւնք եւ անգամք: Մի փոխ առնու, եւ միւս հատուցանէ: Գննին յորժամ առնու զլանայ, բերան հատուցանէ զպարտս նորա: Ստո՛յգ է հաւատարութիւն անգամոց իրրեւ զընտրողաց: Ի մէջ բերեն զաւգուս, ի միջոյ հատուցանեն զպէտս: Ապականեցան անդ զգայութիւնք, զգայուն ընկերաց ինչ չէ՛ աւգուս: Ոչ եւս է ունկան թարգմանութիւն, եւ ոչ ի բերանոյ գովութիւն: Վայելէ երկաստանիցս այս, սուգ առնուլ վասն ընկերաց իւրոց. զի ի վախճանի իրրեւ տեսցեն զընոսա, ելցեն ընդ առաջ շնորհ ունելով: Տրամեսցի հովիւ եւ հաւտի իւր, վասն այնք հովուի եւ հաւտի իւրոյ: Զի ի զրուս խաչին եւ հաւտի իւրոյ(5), եմուտ ի զրուսն զժոխոց: Հովին ի զլուս հաւտի իւրոյ, ո՛չ եւս կայ ըստ սովորութեան: Ոչ եւս չողա[յ] աջ իւր ի վերայ զլիտոյ մաքեաց իւրոց: Ոչ եւս քրքրեն վերջաքինք(6) զիսչն այն որպէս սովոր են, զի ճարակեցէ զարաւտ հոգեւոր, զաղաւթս որ տմենելին ուրախութիւն է: Պէ՛սպէս համաճարակ էին: Ի սաղմոսից նուա՛գս նըւագոս: Եւ ի նուագաց առա՛կս եւ արիւնական: Եւ թարգմանութեան, գա՛նձս եւ գիրս: Ոչ եւս պիտի հաւտ այն զբերմանն որպէս սովոր էր: Զի վարդապետութիւն, իրրեւ զա՛ղ տային նմա արբանեակք: Ոչ ընթանայ ի տաճար տեսուն իւրոյ յափշտակել զբանս յականջս իւր: Յափըշտակել զսրբութիւն ի ձեռս իւր, եւ զգեղն կենաց ի շրթունս իւր: Բնակաւոր էին անդ ցածուն կանայք, որոշմամքք եւ ոչ սովորութեամք, այդուն եւ երեկուն ի յաղաւթս, ի յիշատակս եւ ի տարեկանս: Համբարձաւ թեւ ամենեցուն, ի մի սուրբ

(1) Պակաւ ի բաղկիւս:
 (2) Այսպէս յորժանիմ:
 (3) Զի ի բաղկիւս:
 (4) Յայս է թէ = ալիլուս:

(5) Զնաստաճի՛ «զի ի գաւախ...» մինչեւ «իւրոյ» յաւելու ուղղիցն ի լուսանցան:
 (6) Պակաւ ի բաղկիւս:

ժամատեղեցի⁽¹⁾ եղևն բոյնք զերեզմանք նոցունց ի վախճանի, թոչին յասպատան: Խափանեցան ժամք նոցա, եւ լսեցին յանկարծ ընթացք նոցա: Հանդերձեալ է փեսայն մխիթարել զցածունս իւր յարքայութեանն իւրում: Թոչուն յամենայն կողմանց քաղէ կուս որդւոց իւրոց: Եւ յորժամ երթայ տա սիրելիս իւր, բաշխէ՛ բերան իւր զկերակուր: Եւ այն ուսուցիչ գեղեցիկ իւր բաշխեաց զկենդանութիւն ի զբոց որ լի են կենսւք յաղեցոյց զորդիս իւր ուսմամբ: Ականջք ուստերաց եւ զբուտերաց իւրեանց ի նման բերանոց թոչնոց: Բանանային քաղցիւրաբար քաղցր բանից բերանոյ նորա: Բերանք հոգւոյ լսելի՛ք են: Ականջաւք առնուն⁽²⁾ զգարման: Զամբ իւր ուսումն է: Կերակուր իւր բան բերանոյ: Բերան շտեմարան է բանից, կերակրէ՛ զտկանջս քաղցեալս: Ո՛չ բանայ ծերն որդւոց իւրոց զշտեմարանս բանից որպէս⁽³⁾ սովոր էր: Եղև նոցա հովիւ ի կենդանիս, եղև նոցա ընկեր ի մեռեալս: Վարդապետն աշակերտ ասէր, ի կենդանի կըտակարանաց ժողովեաց զկերակուր կենաց: Զամբեաց բերան իւր ախանջաց, ետես զուստերս եւ զգաստերս իւր թէ իրբեւ զձագս թոչնոց փափագեն ընդ տառջ հարց առնուլ ի նմանէ զգարման: Ո՛չ բանայ արծաթն զբերան իւր տալ որդւոց զկերակուր: Գլուխն եւ հայրն բազմաց, հեղձեալ եւ ընկեցեալ է ընդ բազումս: Հեղձոյց բարկութեան զորդիս ընդ թեւովք հայրութեան: Ոչ ետ զտեղին աշակերտի, զի եհատ բարկութիւն զկարգն: Ոչ կացոյց զլուս հաւտի իւրոյ, զի ընդ նմին չոգաւ իտան իւր: Կարգ ձեռին տեսան մերոյ ոչ հատանի մինչև գայ: Կտրեցաւ տակն ի սակաւս, կապեալ է կարգն ի բազումս: Գայ առնու եւ թողու: Եկուլ զհաւտ այն ազահն: Դիմեաց մահ ազահ եւ եկուլ զհովիւ եւ զհաւտ, եւ զարբանեալս: Պահանջէ զիտան իւր ամենարուտն⁽⁴⁾, թքանէ մահ ամենակուլ: Մտանէ եկեղեցի տըրտմեալ յաղին, լի՛ ուրախութեամբք: Վայե-

լ է եւ զլիտոյ հաւտիս մերոյ, վշտանալ վտան ընկերի⁽¹⁾ իւրոյ: Լացցէ եկեղեցի այն զքոյր իւր, զի չոգան ի զոգ իւր սիրելիք իւր: Բարկութիւն որ ի վերայ շարաց, հեղձոյց ի ծոց իւր զձագս իւր: Վայելէ եկեղեցւոյ այս թագաւորի, զի լացցէ՛ զհարսըն թագաւորի: Լացցէ՛ քաղաքս մեր ըզմայր իւր մեռան ի շար մահուն: Քաղաքն քաղաք արքայութեան եղև զերեզման որդւոց իւրոց: Եւ բարկութիւն հեղձոյց յանկարծ ընդ թեւովք նորա ըզսիրելիս իւր: Զի մայր էր նա զթած եւ գորով, ո՛չ մեկնեցաւ ի սիրելեաց իւրոց: Տարածեաց զթեւս իւր զանմեղաւք, եւ անկաւ մեռաւ ծծնողովք իւրովք: Վայելէ զստերաց լալ զմայր իւր ի հեռոյ, ցածեան ի նմանէն երեքին համբաւ: Գոյժ ի վերուստ ընդոտոյց զնա: Նկարեալ է լուսւղ ի միտս քո զմի քաղաքն մեծ եւ վայելուչ: Որոյ բարձր եւ գեղեցիկ են շինուածքն: Խլաւ եւ վայելուչ յարկք իւր: Փառաւոր եւ փափուկ բնակիչք իւր: Լի՛ է ամենեւին բնակչաւք: Որոտա՛յ ամենայն բարբառովք: Զարդարեալ է ամենայն իւրիք: Նկարեալ այսուհետեւ ի միտս քո զքաղաքն հզաւր եւ սաստիկ, եւ նայեաց զի զոչեաց յանկարծ եւ անկաւ, հեղձոյց զբնակիչս իւր: Գեղեցիկ ժամանակեակք⁽²⁾ քաղաքին, ահա եղև կարկա՛սք կարկաւք: Փողոցք կայանք իմաստնոց, կործանեցան ի վերայ իմաստնոց: Եւ ոչ միաք առոյգք յազմին այսմ արտաութեան: Որդո՛րմ տեսիլք են, զի հեղձան փեսաւէրք եւ փեսայք ի հարսանիս: Խառնեցան արեւնք ընդ գինի նոցա, եւ ձայն շարժման ընդ կրկս նոցա: Ընդ կաքաւս հարստեանց նոցա, եղև շարժումն շինուածոց նոցա: Նմանեցին շինուածքն արբելոց, զողայցին ճչեցին եւ անկան: Հեղձա՛ւ մայր եւ զստերք իւր: Հեղձաւ զօքանչ եւ նուանք իւր: Եթէ՛ նկարեսցես տա աչս քո զայն տեսիլ, զարհուրեսցի՛ս, եւ անգութ որ հեռի է ի զթոյ եւ յարտասուաց, մեղկի եւ լուծանի՛ յողորմ տեսլենէն զոր տեսանէ: Ո՛չ մի սուղ տեսանէ:

(1) նոր բառ. այլուս անճանօր = ժամատեղ:
 (2) Թր. ունի՛ առնու, յոր յաւելաւ ուղղիչն Ե ի վերայ սողին:
 (3) Թր. գրեալ ունէ՛ որ, յորոյ վերայ ուղղիչն զրեւ՛ պէս:
 (4) նորաձեւ բառ, որ չի՛ ի բառգիրս:

Հրատարակեաց Ֆ. Յ. Մ.

(1) Թր. գրէ՛ լոկ՛ Եկերի:
 (2) Պակասէ ի բառգիրս:

Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ

ՎԵՀԱՊԵՏԱԿԱՆ ՏՕՆԱՆՄԲՈՒԹԻՒՆ

Մենն Բրիտանիոյ Վեհ. Թագաւոր՝ ձորն ն.ի ժը-
նուցըր տօնական հանդիսաւորութեամբ կատարուե-
ցաւ Պաղեստինի ամէն կողմը: Բայր պաշտօնական
և հանրային հաստատութիւններ զբաշտարարուած
էին: Հայոց Պարիարարածին վրայ կը ծածանէր
անգլիական խաչանիշ եռագոյնը:

Այս առթիւ երուսաղէմի մէջ պաշտօնական եր-
կու հանդէսներ տեղի ունեցան. նախ Յունիս 2 Կիր-
տաւուն ժամը 10ին, Անկիւրան Սէյնթ-ձորն եկեղե-
ցոյն մէջ կատարուեցաւ հանդիսաւոր պաշտամունք
մը, նախագահութեամբ Մէլի Լեւոն Եպօս. որուն ներ-
կայ էին Պաղեստինի և Անդր-Յորդանանի Բարձր
Փօմարէր Ն. Վ. Լորտ Փլումբը, իր շրախուճարով և
երուսաղէմի կառավարութեան պաշտօնէտիքներ,
ինչպէս նաև Հոգևոր Պետեր, և Ամեն. Ս. Պա-
րիարք Հօր կողմէն, Պարրին. Փոթ. Գեր. Մկրտիչ
Սրբազան. Հոգ. Կիրեղ Վրդ. Խարաչեանի հետ:

Եկեղեցական պաշտամունքին հարց բնորոշու-
թիւն մը կատարուեցաւ Սէյնթ-ձորնի եպիսկոպոս-
տանին մէջ, ուր հոգևոր պետեր և Պաղեստինի կա-
ռավարութեան բարձրաստիճան պաշտօնատարներ
իրենց երախտագրական յարգանքներն ու բարե-
մատթութիւնները մատուցին Ն. Վ. Բարձր Փօմարէրին
և մեծարուեցան:

Յաջորդ օրը, Յունիս 4, ԲՇ. երուսաղէմի կա-
ռավարչատան մէջ տեղի ունեցաւ պաշտօնական բն-
որոշուածութիւն մը և այս առթիւ Քլայսեղան մը ար-
ուեսցաւ, որուն հրատարակուեցան նաև Ս. Քաղարիս
Հոգևոր Պետերը, և դարձեալ Պարրին. Փոխանորդ
Գեր. Մկրտիչ Եպօ. Հոգ. Կիրեղ Վրդ.ի հետ ներ-
կայ գտնուեցաւ այս բնորոշուածութեան՝ Ամեն. Ս. Պա-
րիարք Հօր կողմէն:

Ն. Վ. Բարձր Փօմարէր հետարրբրուած է Ամեն.
Ս. Պարիարք Հօր որպիսութեամբ, մասնաւոր տե-
տակցութիւն մը ունենալով Փոխանորդ Սրբազանի
հետ:

ԳՊՐՈՑԱԿԱՆ ԸՄԲՇԱՆԱՂՎ

(The Eighth Annual Athletic Sports Meeting
for pupils of Government Schools)

Պաղեստինի կառավարական Դպրոցներու տա-
րեկան Ըմբշխաղին ուժերորդը տեղի ունեցաւ Մա-
յիս 24, ԵՇ., մեր Համարձման տօնին օրը, կէ-
տօրէն հարը ժամը 2ին Արարական Գօլէմի դաշտին
վրայ, Ն. Վ. Պաղեստինի և Անդր-Յորդանանի Բար-
ձր Փօմարէր Լորտ Փլումբըի հովանաւորութեամբ,
Կրթական Գործոց Տեսչութեան կողմէն հրաւիր
ուզողուած էր նաև Ամեն. Ս. Պարիարք Հօր, որ
ներկայ գտնուի այս խաղերուն: Ն. Բ. Սրբազնու-
թեան կողմէն Գեր. Եղիշէ Եպօ. Չիլիսկիբան ներ-
կայ գտնուեցաւ՝ Թարգման Հոգ. Տրդատ Վրդպօս-
հետ:

Այս խաղերուն մեր ժառանգաւորներն այ կը մաս-
նակցին երբ տարիէ ի վեր: Այս տարի վեց դպրոցնե-
րու մէջ եղաւ մրցանքը: Հրաւիրը գրեթէ յանկարծա-
կի եղաւ, այնպէս որ բոլոր դպրոցներ, մասնաւորա-
պէս մերինը, որովհետև պէտք եղածին պէս չկրցան
պատրաստուիլ: Մեր ժառանգաւորը արդարէն շատ
տուժած էին իրենց մարմնամարզի ուսուցիչներուն
յաճօթակի բացակայութեամբ, և հետևաբար նա-
խորդ ատրիներու փայլուն յաջողութիւններէն զրկուե-
ցան. Քլեւ երկրորդ նիշը առին Վազգի մէջ, Կ'արժէ
ինչի որ անցեալ տարի մեր ժառանգաւորը մե-
տադներ առին նոյնպէս Վազգի և Ռաուտի մէջ:

ՀԱՅՐ ՊՐԻՃՈՒՄՆԻՆ ԳԻԻՏԸ

Ժոնգրդ Վարժարանի Անգլիերէնի ուսուցիչ Հայր
Պրիմէն, մենցեան արձակուրդը անցրելու համար
զայցած էր Էր-Թապա, ճիւղ Գալիլիայ ձովուն հիւ-
սիային եղբեր, մօտիկ Կախաւանաւով աւերակներուն
և սաս արեւմտեան կողմ:

Էր-Թապա Գերման կրօնաւորներու կողմէ շինուած
օրէն մը կայ, որուն ետեր կը բարձրանայ բլուր մը:
Հայր Պրիմէն այդ բլուրին վրայ պսած աւել կը գտնէ
Ելիպսական կորոզիկի (սելօ) բեկոր մը, մենեագրական
Բանի մը բաւ երգ, երեք սոյլ, դժուարբերեալի, որուն
մեծ կարեւորութիւն կ'ընծայեն հնապէս: Այս բեկորին
հնարիւրը կը վերանայ, քան հնախօսներու, 1468-ի և
1477-ի միջեւ, Ն. Ք.:

Հնախօսներ հնաքրքրուած են այս գիտնով, որ ա-
ռապէն անգամ յայտարարուեցաւ երուսաղէմի Անգլիկան
Եպիսկոպոսարանին Lines of Communication քերթին
Մարտի քիւի մէջ, նոյն ինքն Հ. Պրիմէնի կողմէ,
յեսոյ The Times-ի մէջ (1928 Փետ. 11), և վերջապէս
Bible Lands հանդէսին մէջ (1928 Ապրիլ) շտեմբալ
հնապէական տեղեկութիւն մը այս բեկորին և սաս
հնաններուն վրայ, որ կ'ըսուի թէ Պաղեստինի մէջ ա-
ռապէս գտնուեալ հիմայ գտնուած են 12 հաս արեւ եղիպ-
սական աբուտի կորոզներ, որոնք ուելի վերջին ժա-
մանակներու կը պատկանին 1350-1100 Ն. Ք., իսկ
ասիկա 1501-1447 Ն. Ք.:

Rendel Harris Լոնսոնէն ուղղակի ցամակ մը գրե-
լով Հայր Պրիմէնին տեղեկութիւն ուզած է բեկորին
վրայ, որ կը պահուի երուսաղէմի Հնախօսական Թան-
գարանին մէջ:

Այժմ Պլյուսանի մէջ պեղում կատարող երկու Ամե-
րիկացի մասնագէտներ Dr. Albright և Mr. Alan Row,
կարգացած են այդ ֆանի մը բաւերը այսպէս:

- Արապական հրովարտակը կարգացուեցաւ իրենց . . .
- Միտանցիի օտարականները վանցի (այնպէս մը) որ մէկ հաս անգամ չմնաց . . .
- Ահա ինչ որ բրի . . .


Գիւրեւ ձեւէն և Mitanni բառէն կը հետեւցնեն
թէ այս բար կը պատկանի եղիպսոսի ԺԷրդ Հարաու-
րենէն Տարմախ Գ.ի, որ իր ոյր ցոյց տուաւ Միտան-
ցի կամ Նանարայիցի (Հիւսիսային Միջագետքի) մէջ:

Բնիկ եղեսացի Նշան էմիրզեան, չորս տարի առաջ Հայ եկեղեցւոյ պատկով ամուսնացած է Սուֆայի մէջ, Աստուածանցի Իսկուծի Եստեանի Հնարամուսնութենէն ընդ ժամանակ յետոյ Նշանը լքեց և անցաւ իր կինը, անցած է Սիւրիա, եւ ջարդ ժողովուրդի տնայտ կը մնայ: Զարաճատ կինը Պարսկաստանէն դիմելով, ամուսնալուծման խնդրանք ներկայացուցած է: Կազմարարուի Նշան էմիրզեանի, Կէլահանէս մինչեւ երեք ամիս, անմասն կամ պատճառով Ս. Աթոռոյ Կրօնական Գերագոյն Աւանդի: Հայտառակ պարագային ի բացակայութեան պիտի ընտրուի ամուսնական սոյն խնդրը, եւ պիտի ընտրուի պարտուպատշաճը:

Յ Յուլիս 1928

ԿԵՐ
Մուսաղլուի Հայոց
Պատրիարքարանէն

Կը խնդրուի հայերէն թերթերէն հրատարակել այս ազդը:



ԿԱՐԵՒՈՐ ԱԶԻ

Յոյր անոնք որ ինքնաբերաբար յարաւանքի եւ բերթուածներ կը զրկեն ՍՌՈՆԻ, անպատճառ հրատարակելու խնդրանքով: ՍՌՈՆԻ Խմբագրութիւնը պատրաստ կը համարի իրեն՝ յարգանք զրոյն առջ տնայտներուն որ եթէ զրկուածները յարմար դատուին հրատարակուելու, անպատճառ կը հրատարակուին: ազան կամ անազան. հակառակ պարագային՝ մէնքի կը ձգուին, եւ ՍՌՈՆԻ Խմբագրութիւնը չունի պատրաստ չ'զգար այս առթիւ զրուած նախաձեռնութեան պատասխանելու, բացատրութիւններ տալու զոմ զրկուած մեռազրկները վերադարձնելու: Տեսչութիւններ կը վերադարձուին իրենց տէրերուն՝ անյանկար որ անոնք ճոզան փոստի ծախքը:

Խմբագրութիւն ՍՌՈՆԻ

1.— Բնիկ Ռոստոֆցի Արաաշէս Թիւթիւնձեան, որդի Կրիզորի, ընդհանուր պատերազմի շրջանին սպայ եղած է Բըրքական Բանակին մէջ, 1917 Դեկտեմբեր 13ին Երուսողէմի մէջ զերի ինկած է Անգլիացւոց ձեռքը, եւ հաւանաբար փոխադրուած է Եգիպտոսի զինուորական Գերիներու կայանը: Մինչև հիմայ որեւէ տեղեկութիւն չէ ստանաւ իր մասին: Փնտառողն է մայրը՝ Տիկին Բերուզ Թիւթիւնձեան: Տեղեկացնել հետեւեալ հասցէին.

Mr. Thomas K. Tutundjian.
Rue Makédonia, N° 44.
BOURGAS (BULGARIE.)

2.— Բնիկ Կարենցի Լեոն Թորոսեան, որդի Թորէնի, այժմ 21 տարեկան: Տարագրութեան շրջանին անհետացած է Մուսկովի մէջ, Փնտառողն է մայրը՝ Տիկին Աղաւնի Թորոսեան: Կը խնդրուի տեղեկացնել հետեւեալ հասցէով.

Mr. Yervant Meguerditchian.
Armenian Church.
BAGHDAD (IRAQ)

Կը խնդրուի հայերէն թերթերէն արտատրուել այս երկու փնտառուքն ալ:



Ս Ս Ս Ա Ս Ծ Ե Ն Ք

31. ԿԻՊՐԱՀԱՅ ԵՐԳԱՐԱՆ 1928, Հրկ. Մ. Յ. Մագուսեան եւ Ընկ. Տպարանի, Նիկոսիա (Կիպրոս), 8° էջ 100. Գիներ՝ Կիպրոսի համար 1 Շիլին, Արսասանմանի՝ 8 Էրան, Ամերիկայի 40 սենթ:

32. ՆՇԱՆ ՊԷՇԻԿՍՆԻՆ, Սիդնի — «Նեան Պէրկրապեան» ուսումնասիրութիւն. գրեց Արաւելու Յովհաննէսեան — Արդիական արուեստով գեղանկարեց Մ. Քէլպպեան. 1928 Տպգր. Ներսէս, Պարիս — հրատարակութիւն ՕՇԱԿԱՆ, Տնօրինութեամբ Արս. Յովհաննէսեանի. 8° էջ 128. գին 12 Էրանկ. ընտր թուրք (50 օրինակ միայն) 50 Էրանկ. հասցէ.

A. Ohanessian, Collège de Jeunes Filles, La Fère (Aisne) France.

